49ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1707 Ը. ՊԱԼԻՍ

ՈՒՐԲԱԹ 12 – 25 ՅՈՒՆՎԱՐ 1907

11 ԶԻԼՀԻՃՃԷ 1324 – 12 ՔԵԱՆՈՒՆԸ ՍԱՆԻ 1322

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte.
CONSTANTINOPLE

Մանզումէի Էֆքիար

منظومهٔ افکار
ارمنیجه یومی و سیاسی غزیته در
صاحب امتیازی: ارمانس فرید
اداره‌خانه‌سی: باب عالی جاده‌سنده نومرو ۳۸

ՀԱՅԱՖԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ
ՆԵՐՔԻՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պաղչէ Գաբի մահալէսի, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿ	Ցարեկան	Վեցամեայ
Ամբողջ համար	80 ղրշ.	50 ղրշ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար տողը 5 ղրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ

10 ՓԱՐԱ

ՕՐՈՒԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԶԻՒՆԸ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆԸ

Գթութեան քայլերը սովորաբար սպառակազգեստ կ'ըլլան։ Բնութիւնն ալ հիմա սպիտակ հագած է, կարծես գթութեան հրաւիրելու համար։ Ամէն անոնց՝ որոնք այս միջոցիս տաքուկ սենեակ մը ունին և տաքուկ կերակուրներ, առալին մտածումը կ'ըլլայ ինքնաբերաբար աղքատին վիճակին վրայ։ Եւ ո՞րքա գթութիւնը աւելի անհրաժեշտ կ'ըլլայ քան այս ձմրան անողոք օրերուն։ Ո՞րքա կարօտութիւնը այսքան չչափելի և այսքան ակներեւ կրնանք երեւակայել։ Օրը օրին ապրող գործաւորներուն, բայց օգերուն իսկ հանրային գթութեան ապաւինող աղքատներուն վիճակը ա՛յս ցուրտ օդին, ա՛յս ձիւնին աւելի կը ցցուի մեր աչքին, և իրաքանչիւր կարող ընտանիք ձեռքէն եկածը ընել կ'աշխատի չրջափիւռ կարօտութիւնները ամոքելու համար։

Զգացումը գեղեցիկ առաքինութիւն մըն է, և գեղեցկագոյն կ'ըլլայ, երբ անոք, անտէր աղքատին և անոր հէք զաւակներուն հանդէպ կը յուզուի մեր ներսիդին։ Կա՛յ աւելի երանելի առաքինութիւն մը քան տալը, և տալը այս օրերուն, քաղցը, ծարաւը յագեցնելու համար։ «Երանելի է տալն քան առնուլն»։ Ո՞ր գոհունակութիւնը աւելի կը զօրէ կազդուրելու համար մեզ մեր հոգեկան ըղձանքներուն մէջ քան աղքատին սիրոյնքը առթելու գոհունակութիւնը։ Ո՛չ թէ միայն քրիստոնէական կրօնին հիմնադիրը, այլ բոլոր կրօնները առ հասարակ գութի զգացումը վեր բռնած են ամէն ուրիշ զգացումներէ։ Աստուած ինքնին սէր է, գթութիւն է, և ա՛ն ամէնէն աւելի մօտեցած կ'ըլլայ աստուածային կատարելութեան, երբ գթութիւնը յորդի իր սրտին մէջ, և խղճի ձայնը կարեկցութեան փութայնէ զայն կարօտութեան դառն օրերուն։ Փիլիպպոս Առաքեալ խնդրեց օր մը Յիսուսէն.— «Տէ՛ր, ցոյց տուր մեզի Հայրը և կը բաւէ»։ Յիսուս պատասխանեց.—«Այսչափ ժամանակ ձեզի հետ եմ, և չի՞ ճանչցար զիս, Փիլիպպո՛ս. ո՛վ որ զիս տեսաւ, Հայրը տեսած եղաւ, և դուն հիմա ինչպէս կ'ըսես թէ Հայրը ցոյց տո՛ւր, ճանչցուր մեզի»։

Եւ Քրիստոս իր հանրային կեանքին մէջ ո՞ր զգացումը աւելի շեշտեց մարդկային սրտին համար։ Ո՛չ ապաքէն գթութեան կարեկցութեան զգացումը։ Ընկերին, մանաւանդ կարօտ ընկերին սէրը, անոր հանդէպ հոգատարութիւնը Քրիստոսաւանդ պատուէրներուն մէջ գլխաւոր տեղը կը բռնէ, և ամէն անոնք՝ որոնք Քրիստոնէական Եկեղեցին ճշմարիտ սիրովը ապրած են, միշտ բուռն սիրտ, կարեկցող ոգի մը ցոյց տուած են, որովհետեւ Եկեղեցին Հաւատքը, որ վերացական է. սիրոյ և գթութեան գործերով միայն կ'արդիւնաւորուի։

Քրիստոսի ամէնէն աւելի մօտ գրաւնուող, և անոր մասնաւոր համակրութիւնը վայելող սիրելի աշակերտը՝ աստուածաբան Յովհաննէս, երբ կ'ուզէ Հանչցնել մեզի Աստուծոյ էութիւնը. յանախ կը կրկնէ.— «Աստուած սէր է, եղբա՛ր իմ»։ Քրիստոս չէ՞ր միթէ որ ըսաւ թէ իմ անուանովս աղքատին տրուած պատառ մը հացը, գաւաթ մը ջուրը ինծի տրուած կ'ըլլայ։ Հիւանդի մը տրուած պարզ այցելութիւնն անգամ մեր Տէրը իրրեւ իրեն ընծայուած կը ներկայացնէ։

Այսպէս ըմբռնուած է միշտ քրիստոնէութիւնը մասնաւորապէս և բոլոր կրօնները ընդհանրապէս։ Ան որ կ'ողորմի աղքատին և փոխ կուտայ անանկին, ուղղակի իր Տիրոջ բրած կ'ըլլայ նոյնը։ Հաւատացեալին համար գեղեցիկ առիթներ են այսպիսի օրերը, իր Տիրոջ հանդէպ իր ունեցած սիրոյն գործնական ապացոյցը տալու համար, երախտաւորելու համար աղքատը, որպէս զի փոխարէն Տէրը երախտաւորուի իրեն համար։

Աղքատին եղած նպաստը ոչինչ կը պակսեցնէ բարեկեցիկին քսակէն և դիւրութիւններէն, մանաւանդ սրտի կամօք տրուած նպաստը։ Տրուած մէկին տեղ եռապատիկ կ'առատանայ, բաւական է որ հաւատքը զօրաւոր ըլլայ ուսողին մէջ, և տայ ուղղակի դրդռելով իր խղճին ներքին ձայնէն, ինքնաբերաբար և առանց ոեւէ ակնկալութեան։ Հանրային բոլոր մեծ հասատութեանց մէջ գթութեան հասատութիւններն են որ իրրեւ յիշատակի յաւերժական արձաններ բարձրաբարբառ կը վկայեն ժամանակին բարեգործական ոգւոյն։ Հաւատքը ի՛նչ փոփոխութիւններէ ալ անցած ըլլայ, եկեղեցիին կազմակերպութեան և իրաւասութեանց պայքարները ի՛նչ երեւոյթներէ ալ անցած ըլլայ, աղքատին, անտէրին ողորմելու կարեկցութիւնը ամէն ժամանակներու համար կրօնքին մեծագոյն առաքինութիւնը համարուած է։ Ծ. Առեւելեան հեթանոսութեան և կռապաշտութեան մութ դարերուն մէջ անգամ, գթութիւնը, անոք, անտէր մարդուն օգնութեան ձեռք կարկառելու զգացումը անկորնչելի եղած է։ Ինչո՞ւ.—Որովհետեւ չքաւորին օգնելու զգացումը ա՛յնքան ինքնածին և նո՛յնքան ընդհանրական է, որքան աներեւոյթ և գերբնական էութեան մը մասին մնացուած հաւատքը։ Այդ էութիւնը յանախ չքաւորին և անժառանգելին կերպարանքին տակ ըմբռնուած է, մարդկային հաւատքը փորձութեան ենթարկելու գերագոյն միջոցը նկատուած է բարեգործութիւնը կամ աղքատասիրութիւնը։

Եւ մեր հաւատքին համար ի՞նչ բան աւելի կազդուրիչ և զօրացուցիչ բնութիւն ունի, քան նպաստել կարօտաւորին և որբին, սա՛ օրերուս մանաւանդ, երբ Բնութիւնը իր հարնութեան տաքաղը զգեցած, պահ մը իր կաշուն քմայքներուն անձնատուր եղած է, և իրեն առաջատի սենեակ հանդերձած է դաշտ ու բլուր, ձոր ու լեռ, ծովն ու ցամաքը վերջապէս, և կը թողու որ մարդիկ ամէն նանկ զիրենք հոգան, զիրար հոգան իր նախապէս առատաձեռնած նպաստներով։

Եթէ կարենանք անկեղծ սրտով փնտռել հարկնալ թէ ի՞նչ բան իրաւամբ կը մտցնէ մեզ Աստուծոյ, որուն հաւատքովը կը պարծինք, շատ դիւրին է գտնել զայն, և փոքրիկ մտածութիւն մը սա՛ ձիւնեղէն օրերուն կը տանի մեզ ուղիղ ըմբռնելու մեր կրօնական և մարդկային առաջին պարտականութիւնը։ — Գթութեան ձեռք կարկառել կարօտ ընտանիքներուն, որոնք գիտենք թէ այս միջոցիս իրենց աւելի բախտաւոր ընկերներուն ձեռքը կը նային, Բնութեան հարնութեան օրերը անցընելու համար։

ԵՐ. Տ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

ՀԱՄՄԷ?

Խարտեաշ մազերը կը պակսին.— կ'երեմիական գերման վիճակագիր մը, որ ցաւ ի սիրտ կը հաստատէ խարտեաշ մազերու օրէ օր նուազիլը.— օ՛ դժբաղդութիւն։

Այս բանը անուշչա մեծ վիշտ մը պէտք է պատճառուէ ամէն անոնց, որոնք մասնաւոր ակնարութիւն մը ունին խարտեաշ մազերու մասնաւանդ երբ այդ խարտեաշ մազերը... շնորհալի էակներու գլխուն ու մարմնին վերեւ կը բռնուին։

Էրիկ մարդիկ կան, որոնք լակ խարտեաշ մազերը կը սիրեն, և, Տէր իմ, ի՞նչ պիտի ըլլայ անոնց վիճակը, երբ օրին մէկը — ա՛ սարսափ — խարտեաշ մազերը անհետանան բոլորովին աշխարհս երեսէն։

Ուրիշ բան չի մնար իրենց ընելու, բայց եթէ երթալ ծովը նետել ինքզինքնին, և կամ... ոչ խարտեաշ մազերը ջրել։

Բարեբաղդաբար՝ կիները ասոր ալ գաղմներ գտած են, և բնութեան համար անկարելի դարձողը՝ գիտութեան համար կարելի կը դառնայ։ — Զէ՞ մի որ արդէն առածն ալ կ'ըսէ որ՝ կիներու բառարանին մէջ «անկարելիս բառը չէ գրուած։

Կիներու համար անկարելի բան չկայ, հոգի՛ս, մանաւանդ ազուռ կիներու համար, որոնք տեսնելով որ ա՛լ խարտեաշ մազեր չեն ծներ, իրենք անձամբ մազերնին գեղնով ներկելու հոգը ստանձնած են։

Ու ասիկա ամէնէն դրական միջոցն է, քանի որ քանի մը շիշ ներկի շնորհիւ՝ ամէն օր կրնան իրենց մազերուն գոյները փոխել,— օր մը՝ շիկագոյն, օր մը՝ խարտեաշ, օր մը՝ սեւ, օր մը՝ շագանակագոյն, ամաչէօնները ճաշակներուն համաձայն, յիսունէն վերջ բոլորովին ճաշատ ըլլալու պայմանաւ։

Նենթագրենք թէ աղջիկ մը որ սեփ-սեւ մազեր ունի, նշանուի պարոնի մը հետ որ շիկագոյն մազերէ կ'ախորժի։

Ի՞նչ կ'ընէ օրիորդը.— անմիջապէս շիշ մը ներկ կը գնէ և մազերը կը ներկէ կարմիրի՝ նշանածին աչքին հաճելի երեւնալու սուրբ դիտաւորութեամբ։

Օրիորդին այս նշանը ետ կ'ըլլայ — ինչպէս բաղդն է արդի բոլոր նշանուքներուն — և Բ. ապագրութեամբ կը նշանուի ուրիշի մը հետ, որ կ'ըսէ.

—Ես շագանակագոյն մազերէն կ'ախորժիմ։

Օրիորդին սեւ մազերը որ շէկ էին դարձած, հետեւեալ առաւուն շագանակագոյնի կը ներկուին։

Այս նշանն ալ ետ կ'ըլլայ։ Օրիորդը նորէն կը նշանուի երրորդ թեկնածուի մը հետ, որ երբ ճշմարիտ եթերային բանաստեղծ... կապոյտ մազերէ կ'ախորժի։

Ի՞նչ կ'ընէ օրիորդը։

Բնականաբար մազերը... կապոյտի կը ներկէ։

Նշանը նորէն ետ կ'ըլլայ, և օրիորդը նորէն կը նշանուի, և կը պատահի որ այս անգամուան նշանածը ո՛չ սեւ մազեր կ'ախորժի, ո՛չ շէկեւ, ո՛չ շագանակագոյնէ, ո՛չ ալ կապոյտէ, այլ լակ... խարտեաշ մազեր։

Ինչո՞ւ,

Որովհետեւ սկսած է «Մանզումէի հիանալի ու հետաքրքրաշարժ նոր թերթօնը — «Խարտեաշ Մազը» — կարդալը

Օրիորդը մազերը խարտեաշի կը վերածէ և կը սկսի կարդալ Մանզումէի աքսնչելի նոր թերթօն — «Խարտեաշ Մազը»։

... Հիմա հասկցա՞ք թէ վերի բոլոր տողերը ինչո՞ւ գրուեցան։

ԵՒԱԼՈՕԾ

ԱՐՁԱԳԱՆԳ

ԲԱՐԻԶԻ ՕԲԷՐԱՅԻ.—

Բարիզի Օբէրայի թատրոնին անօրէն անուանուեցաւ Պ. Անտրէ Մէսսաժէ։ Օբէրայի թատրոնին անօրէնութեան խնդիրը բաւական ատենէ ի վեր մեծ աղմուկ կը հանէր Բարիզի մէջ, ուր նոյն անօրէնութեան շատ մը թեկնածուներ կային։ Պ. Մէսսաժէի ընտրութիւնը ընդհանուր գոհունակութիւն պատճառեց Բարիզի արդիւնաբերական չրջանակներուն մէջ։ Սա՝ Օբէրա-Գոմիքի երաժշտախումբին նուագապետը եղած է երկար տարիներ, յետոյ ստանձնած է Գոմիքի-կարտէնի երաժշտական անօրէնութիւնը, ուր մեծ տաղանդ մը ցոյց տուած է միշտ։ Պ. Մէսսաժէ հանրածանօթ երգահան է և հեղինակած քանի մը կատարներ որոնք մեծ հռչակ հանած են, ինչպէս Վէրոնիքը որ քանիցս ներկայացուեցաւ անցեալ ու առջի տարիներ Բերայի մէջ մեծ յաջողութեամբ, Les P'tites Michu նշանաւոր օբէրէթը, Տիկին Քրիսքեմ և այլն։

Պ. Անտրէ Մէսսաժէ ծնած է 1853ին և 54 տարու է այսօր։

Բարիզի Օբէրայի թատրոնին անօրէնութիւնը՝ գեղարուեստական ու աշխարհիկ շատ բարձր դիրք մըն է։

ՀԱՅ ՄԱՆՐ Դ ԾՆԱՆԱՀԱՅՐ ԱԸ.—

Իզմիրէն կը գրեն ինծի թէ՝ անցեալ օր Սրբոյ Թէոդորոսի մէջ Պ. Ստեփան Էլմասեան իբր célèbre virtuose մը ահագին յաջողութիւն մըն է գտեր բաղմութեան մը առջեւ, որ բաղկացած էր օտար հասկցող տարրերէ։ Մամփերու ողողումով մը բղխոնուեր է Հայ դաշնակահարը, և հետեւեալ օրը տեղական բոլոր թերթերը մինչեւ երկինք բարձրացուցեր են տաղանդը այս երիտասարդ արուեստագէտին որ Եւրոպայի բազմաթիւ քաղաքներուն մէջ գնահատութիւն վայելած է։ Ցուներէն թերթերը՝ «Լիսդ» հռչակեր են զայն միաբերան։ Զենք գիտեր ի՛նչ անձնական պատճառներով Իզմիրի հայաթերթը լուռ կեցաւ այս արուեստագիտական մեծ յաջողութեան առջեւ երբ տեղական միւս բոլոր թերթերը երկինքները կը հանէին զայն։ Պ. Ս. Էլմասեան ընկ Իզմիրցի է, վիեննական համալսարանէ մը շրջանաւարտ։ Եւրոպական շատ մը քաղաքներ պտըտած է, ուր տուած է շարք մը նուագահանդէսներ, և մեծագոյն թերթեր, ինչպէս Տեպա, Վիեննը Զայտունկ, Թակեպլաթ, և լն. և լն. Հայ արուեստագէտին տաղանդին մեծագոյնը արձագանգները եղած են։

Իրաւցնէ յաւելի պարագայ մըն է— կ'ըսէ Իզմիրցի թղթակիցս,— որ խել մը տիրացուները կ'ասուուածացնենք, և երբ կարգը կուգայ ճշմարիտ արժանիքի մը, լուռ կը կենանք յամառաբար։

Պ. Ս. Էլմասեան իր առաջին նուագահանդէսը տուած է Բարիզի Լուառի սրահին մէջ, ուր վայելած յաջողութիւնը ա՛նչափ մեծ էր, որ Պ. Էլմասեան պարաւորուեցաւ ամէն տարի գալ և քանի մը նուագահանդէսի մասնակցիլ։ Բարիզի Salle d'Errart կոչուածը այն սրահն է, ուր աշխարհիս մեծագոյն virtuoseները կ'երթան իրենց նուագահանդէսը տալ, և հոն յաջողութիւն գտնելը աշխարհիս դժուարագոյն յաղթանակներէն մէկը կրնայ նկատուիլ։ Պ. Էլմասեան ատեն ատեն կը ձգէ իր ծննդավայրը եղող Իզմիրը և կը չուէ եւրոպական քաղաքներ։

Պ. Ս. Էլմասեան ա՛րչափ կարող դաշնակահար, նոյնչափ ալ մեծ երգահան մըն է, և տիեզերահռչակ դաշնակահար Պ. Լիսդի ձեռնտ է զոնչերթ մը, որ ընդունուած և գնահատուած է Լիսդին կողմէ։

Կը փափաքինք որ Պ. Մատիան Էլմասեան Պոլիս այցելէ հեղ մը, և հոս մասնաւոր նուագահանդէսներ տալէ վերջ, այս առթիւ ալ մասնակցի Աղէ-Հիւանդանոցի տարեկան նուագահանդէսին։ Վստահ ենք որ հոս պիտի գտնուին իր տաղանդը գնահատողներ։ Սպասովարար ասիկա մեծագոյն clou՝ եղած պիտի ըլլայ մեր նուագահանդէսին։

—

ԶԻՒՆԸ, ԵՒ Ի՛ՇՏ ՁԻՒՆ.—

Զիւնը կը շարունակէ միշտ տեղալ։ Պոլսոյ վրայ, և գրէթէ կէս մետր բարձրութեամբ կը ծածկէ չորս կողմը։ Քանի մը օրէ ի վեր, Պոլսոյ, Ղալաթիոյ և Բերայի թրամուէյները ստիպուած են իրենց երթուդարձը դադրեցնել։

Քանի մը անգամ թրամուէյի ընկերութիւնը չատ մը գործաւորներ թափեց՝ ճամբաները մաքրելու համար, բայց կարելի չեղաւ ձիւնի կոյտերուն առաջքը առնել։

Շատ մը խանութպաններ և գործի մարդիկ նախամեծար հաւարած էին իրենց տունը վառարանին քովիկը զիւերազեսաով նստիլ, փոխանակ այս ցուրտով իրենց գործին գլուխը երթալու, և այս պատճառաւ շատ մը խանութներ գոց էին։

Ամէնուն բերանը խօսք մը միայն կայ։

—Տասը տարիէ ի վեր ասանկ ձմեռ չէ եղած Պոլսոյ մէջ։

Ցանկերգ մը որ ամէն տարի կը գործածուի, երբ քիչ մը չատ տաք ըլլայ և կամ քիչ մը չատ ցուրտ, թէեւ ճշմարիտ է որ ա՛յսչափ մնայուն ձիւն մը շատ քիչ անգամ տեղացած է Պոլսոյ մէջ։

Բերայի թատրոնները քանի մը գիշեր շարունակ ստիպուեցան փակել իրենց դռները՝ ժողովուրդին բացարձակ պակասին պատճառաւ։

Անցեալ գիշեր, Բերթի-Շանի թատրոնը թէեւ բացած էր դռները և սբեսփոնիներու վրայ թէեւ հոս հոն կը նշմարուէին քանի մը ցանցառ հանդիսականներ, որոնք եկած էին Լիլիբուտեան խումբին դերասանիկները ծափահարելով՝ տաքցնել իրենց ափերը. բայց, յանկարծ թատրոնին բոլոր օդային կազերը մարեցան՝ թատրոնը ձգելով խոր մթութեան մը մէջ։

Պատճառ։

Որովհետեւ օդային կազի խողովակները ցուրտէն սառած ըլլալով, լոյսերն ալ մարած էին։

Թատրոնին անօրէնը ստիպուեցաւ՝ բէթրոլ կազի լապտերներ դնել տալ թատրոնին մէջ՝ կարենալ շարունակելու համար ներկայացումը։

Զիւնազնդակ խաղացողները կը շարունակեն իրենց չահատակութիւնները՝ Բերայի մայթերուն վրայ, Թիւնէլէն մինչեւ Շիշլի։ Թաքսիմի պարտէզը լեցուած է տիկիններով ու օրիորդներով, որոնք լակ ձիւնազնդակ խաղալու համար հոն կ'երթան և ժամերով կը մնան ձիւներու և սառոյցներու մէջ՝ ձիւնազնդակի կատաղի պատերազմ մը մղելով, ուր պարտուողը միշտ տակը սեռը կ'ըլլայ բնաբար։

Սակայն, ձիւնազնդակի վնասներն ալ պակաս չեն Բերայի ճամբուն վրայ։

Առջի գիշեր զրոյց մը կը չրջէր թէ կին մը իր գանկին ձիւնազնդակի հարուած մը ընդունելով, անկենդան գետին է փռուեր։ Չեմ գիտեր թէ ո՛րչափ ստոյգ է այս զրոյցը. բայց ամէն պարագայի մէջ հաւանականութենէ հեռու բան մը չէ ասիկա և եթէ պատահածը այս չէ, ասոր նման ցաւալի պարագաներ չատ պատահեցան։

Բարեձեւ շնորհալի կին մը կ'անցնէր Թաքսիմէն, երբ հանած վրան երիտասարդներու խումբ մը ձիւնազնդակ մը նետեց անոր։ Ձիւնազնդակը եկաւ ճիշդ կնոջ աչքերուն։

Հարուածը ա՛նչափ ուժգին էր և պատճառած ցաւը ա՛նչափ սաստիկ, որ շնորհալի կինը փղձկեցաւ և ճշմարիտ արցունքներով սկսաւ հեծկլտալ փողոցին մէջտեղ՝ մինչ անցորդները յուզուած այս տեսարանէն զայն կը չրջապատէին և կը ջանային զայն մխիթարել։

Այս պարագային, անուրանալի է որ սրիկայական գործ մըն է ձիւնազնդակ խաղալը, և պէտք չէ երբեք կին մը լացնել այսպէս կոպտորէն։

Անցեալ օր ուրիշ պարագայ մըն ալ պատահեցաւ, որ բաւական դաս մը կրցաւ ըլլալ անչուշտ ձիւնազնդակ խաղացող սրիկաներու։

Դիւարկաւոր շնորհքով անձ մը կ'անցնէր փողոցէն, երբ լակառներէն մէկուն սղջիկներէն մէկը ոսկեգոյն մաղերով խարտիշազեղ մըն էր, իսկ միւսը թխադէմ, երկուքն ալ վերջին աստիճան դեղնած՝ յուզումի, վիշտի ու անձկութեան հետքեր կը կրէին իրենց սիրուն դէմքին վրայ։ Ասոնց մէկը ռուս զօրապետին աղջիկը՝ Մոնան էր՝ իսկ միւսը՝ ձաբանցի դեր-ծովակալին աղջիկը՝ Լիմանքին։ Պահ մը ետք գերման կառավարիչը Վօն Լաբ դուրս ծռեցաւ պատուհանէն ու դիմացի գերման պահակազօրքին՝ ձեռքովը սուրի նման շարժում մը ընելով, սղենտորեան ձայնով մը,

—Դէ՛պ ի առաջ, գոչեց։

Զինուորները, որ հարիւր յիսուն հոգիի մօտ էին, արթնցած էին ու իրենց մերկութենէն ամօթանար չէին կրնար դուրս ելլել։

Կառավարիչը նոր հրաման մը եւս տուաւ ու հարիւր յիսուն հոգիներ պահակները իրենց ղէնքերն առած մէկ գիծի վրայ շարուեցան։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՕՆԸ)(94)(

ՀԵՏԱՔՐՔՐԱՀԱՐԺ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

ՄԵՂՐԱԼՈՒՍՆԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

ԻԴ.

ՈՒՐ ՏԻԿԻՆ ՎՕՆ ԼԱԲ Կ'ԱՐԹՆՆԱՅ

Լուկ ծրագրի մը կը հետապնդէր, հետեւաբար պատճառ չուներ բարկանալու, ուստի տարբեր տեսակէտ մըն ալ փորձել ուզելով.

—Հապա ի՞նչ պիտի ըլլայ դեռատի դքսուհին, ըսաւ, որ կը կարծէ թէ կը սիրուի քեզմէ։

Երիտասարդ Ֆրանսացին յանկարծ ցնցուեցաւ ամուսնոյն անունը լսելով ու սրտաբուխ շեշտով մը.

—Ո՛չ միայն կը սիրուի, այլ և եը պաշտուի ինձմէ դքսուհին, գոչեց։

Լուկ երդիծական շեշտով մը.

—Եթէ ձեր այդ խոստովանութիւնը անկեղծ ըլլար, ըսաւ, պէտք չէր որ մտնիլ ուզէիք, որովհետեւ երբ ձեր յամառութեան վրայ մնաք ու իրրեւ աւազակապետ կախաղան ելլէք, այն ատեն ի՞նչ պիտի ըլլայ դքսուհին։

—Այդչափ պարզ ճշմարտութեան մը չկրցի՞ք ելլք հասցնել, յարեց դուքսը երդիծանքով, իմ մեռնելէս անմիջապէս ետք, սիրելի ամուսինս պիտի ազատի ձեզ դերի ըլլալէ։

—Ո՛չ, կը սխալիք, ձեր անյայտացումէն ետք դեռատի դքսուհին միշտ իմ հրամաններուս տակ պիտի ծառայէ։

—Ընդհակառակը, անիկա սպառնալիքէ, մեռնելէ, վախցող կին չէ, միմիայն ինձ նկատմամբ տածած անհունն սէրն է որ սարսած է զինքը քու գեղանաքարշ հրամաններուդ հնազանդելու։

—Դուն անհոգ եղիր ես զայն անյայտացնելն ալ գիտեմ։

Լիւսիէն տարօրինակ երեւոյթ մը առած.

—Մեր մեղրալուսնի ուղեւորութիւնը որ քու ոճիրներուդ մէջ սկսաւ, ըսաւ, քաջայոյս եմ որ պիտի վերջանայ նմանը չտեսնուած բախտաւորութեամբ։

—Այո՛, այո՛, կկնեց Լուկ բաշայայտ երգիծանքով մը, անդիի աշխարհքը պիտի շարունակէք ձեր մեղրալուսնի ուղեւորութիւնը, ինչպէս կը սիրէք յուսալ բոլոր Եւրոպացիներդ։

Աղմուկ մը, մխոր մը, զայրոյթի ցոյցերով միացած՝ վերջ տուին այս անվերջ բանակիցին։

Լուկի խմբակը հասած էր կառավարչատան առջեւի ընդարձակ հրապարակը, ուր իր երեւումը ողջունուած էր միահամուռ մխորով ու աղմուկով զոր կ'արտայայտէին պատուհաններէն դուրս ծռած Եւրոպացիներն ու հրապարակին չորս կողմը հաւաքուած հետաքրքիրները։

Այս խմբակին անակնկալ ներկայութիւնը ցնցեց նաև գերման կառավարիչ Վօն Լաբը որ կնոջն ու սպասուհիին հետ պատուհանին առջեւ կանգնած կը դիտէր վարի հրապարակը։

Երբ պատուհանին առջին հասան, Լուկ հանդիսաւոր չարժուածով մը ողջունելով Վօն Լաբը։

—Տէ՛ր կառավարիչ, գոչեց ու մասնաւոր ձեւով մը մատնանիշ ըրաւ երկու կալանաւորները՝ Տուաքհանն ու Լիւսիէնը, որոնք տասը նաւաստիներէն չրջապատուած՝ կը մնային լուռ ու անխօս։

Լուկ չկրցաւ շարունակել կառավարիչին ուղղած խօսքը, Վօն Լաբ մասնաւոր հրամանէ մը մղուածի նման, անմիջապէս ետ քաշուեցաւ պատուհանին առջեւէն ու սենեակին խորը քաշուեցաւ։

Լուկ չկրցաւ նշանակութիւն տալ կառավարիչին այս ընթացքին. ինչո՞ւ մտիկ ըրած զինքը, ինչո՞ւ ներս քաշուած էր յանկարծ։ Գաղտնիք մը կար անպատճառ գործին մէջ, զոր լուծելու դիտաւորով։

—Տէ՛ր կառավարիչ, հաճեցէ՛ք ունկընդրել ինձ, գոչեց, ահաւասիկ հոս՝ ձեր բարձր ներկայութեանը բերած եմ այն երկու աւազակապետները՝ որոնց հեղինակութեամբն էր որ կատարուեցան այս գիշերուան գողութիւնները՝ եւրոպացիներու բնակարանէն։

Կառավարիչը թէեւ անդամ մըն ալ չերեւցաւ պատուհանէն, սակայն իրենց գոյքերը կորսնցուցած գերմաններ, սկսան սպառնական ցոյցեր ընել երկու կալանաւորներու հասցէին, զանոնք ճշմարտապէս պատասխանատու նկատելով իրենց վրայ գործուած չարիքներուն։

Լուկի կառաղութիւնը հետզհետէ կը ատականար կառավարչին չերեւնալը տեսնելով։ Ի՞նչ պատահած էր ասկայն, գերման կառավարիչին ո՛վ հրաման տուած էր Լուկը մտիկ չընելու։ Ոչ ոք կրցած էր հասկնալ այս գաղտնիքը, որուն հեղինակներն էին երկու դեռատի աղջիկներ, որոնք կառավարչական հրապարակին մէկ հեռաւոր խորշին ա-ղաչանքի նշան մը ուղղած էին գերման կառավարիչին որ զիրենք չտեսած, կարեւորութիւն չտայ Լուկի խօսքերուն։

Վօն Լաբ անմիջապէս գաղտնիք մը նշմարած էր գործին մէջ ու սենեակին խորը քաշուած։

Երկու աղջիկներէն մէկը ոսկեգոյն մաղերով խարտիշազեղ մըն էր, իսկ միւսը թխադէմ, երկուքն ալ վերջին աստիճան դեղնած՝ յուզումի, վիշտի ու անձկութեան հետքեր կը կրէին իրենց սիրուն դէմքին վրայ։ Ասոնց մէկը ռուս զօրապետին աղջիկը՝ Մոնան էր՝ իսկ միւսը՝ ձաբանցի դեր-ծովակալին աղջիկը՝ Լիմանքին։ Պահ մը ետք գերման կառավարիչը Վօն Լաբ դուրս ծռեցաւ պատուհանէն ու դիմացի գերման պահակազօրքին՝ ձեռքովը սուրի նման շարժում մը ընելով, սղենտորեան ձայնով մը,

—Դէ՛պ ի առաջ, գոչեց։

Զինուորները, որ հարիւր յիսուն հոգիի մօտ էին, արթնցած էին ու իրենց մերկութենէն ամօթանար չէին կրնար դուրս ելլել։

Կառավարիչը նոր հրաման մը եւս տուաւ ու հարիւր յիսուն հոգիներ պահակները իրենց ղէնքերն առած մէկ գիծի վրայ շարուեցան։

մէկը գլխարկին իջեցուց ձիւնագնդակի հարուած մը։ Մարդը իր մտազբաղութեանը մէջ յանկարծակի եկած և չափազանց բարկացած, բռնեց լակոտին օձիքէն, և երկու ապտակ իջեցուց երեսին։

Լակոտին ընկերներէն երկուքը իրենց ընկերոջ օգնութեան փութացին՝ յարձակելով մարդուն վրայ, որ անոնց ալ քանի մը հարուած տալէ վերջ, շարունակեց ճամբան։

Կառապաններուն երեսը կը շարունակէ խնդալ։ Ահա՛ասիկ պզտիկ նոյն մը իրենց օրուան սակագինն։— Բերայէն Շիշլի՝ 20-30 զր., Բերայէն Օրթագիւղ՝ 60 զր., Պոլիսէն Պայազիտ՝ 30 զր., Ղալաթիայէն Բերա՝ 20 զր.։

Ո՞ւր մնացին այն կառապանները, որոնք ամառ օրով Ղալաթիայէն մինչև Շիշլի հինգ զրուշի կ'ելլէին, և դարձեալ այս գինը չատ բարձր դնող շիք պարոններ կը գտնուէին։ Եւ կառապանները չատ անիրաւ ալ չեն իրենց բարձր գիներուն համար, որովհետեւ խեղճ կենդանիները սոսկալի տանջանքներու կ'ենթարկուին՝ մինչեւ որ զառիվերէ մը վեր ելլեն։ Անցեալ օր այս տեսակ պարագայի մը ականատես ընտիր ձի մը, զոր 60 ոսկի կը գնահատէին չուրջը հաւաքուողները։

Այս ձիւնէն ամէնէն աւելի օգտուողները թրամուէյի խեղճ ձիերն են, որոնք ոչ ամառ ունին և ոչ ձմեռ, և չատ երջանիկ են սա միջոցին՝ տեղացող առատ ձիւնին պատճառաւ և կ'աղօթեն որ այս ձիւնը դեռ չարունակէ, որպէս զի իրենք քիչ մը շունչ առնեն։

Տուներու մէջ ջուրերը սառած են, և սպասուհիները և տունի կնիկները մեծ դժուարութիւն կը քաշեն՝ պաղ և սառած ջուրերու մէջ։

Կէտիկ-Փաշայի գլուխը՝ դեղագործ Կարապետ էֆ. Պերպէրեանի դեղարանին հանքային ջուրերու շիշերէն մէկ քանի հատը պայթեր է ցուրտէն, հակառակ դեղարանին մէջ չարունակաբար վառող կրակին։ Դումփարու Մանիկեան էֆ.ի և ուրիշ դեղարաններու մէջ ալ նոյն բանը պատահած է։

Բանիկ չկայ։ Բուն Ձմրան մէջ ենք, և պէտք է դիմանանք ձմեռուան պզտիկ հիւանդութիւններէն, որոնք կրնան մեծնալ։

——

ՕՐԹԱԳԻՒՂՈՅԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍԸ

Օգերուն սաստկութեան պատճառաւ՝ Օրթագիւղի նուագահանդէսը ուրիշ կիրակի մը յետաձգուած է։

——

«ԲԱԺԵՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ»

Մեր յարգելի աշխատակից և ծանօթ գրագէտ-բժիշկ Տոքթ. Յովսէփ էֆ. Տէր-Սոսեփանեան, այս վերնագրով ներքուն ուսումնասիրութիւն մը գրած էր անցեալ օր Մանզումէի, որ իր տեսակին մէջ ճշմարտապէս միակն է։ Այս մասին մէկէ աւելի շնորհաւորագիրներ ընդունեցինք, որով մեր ընթերցողներէն չատեր կը շնորհաւորեն յարգելի տոքթոր-գրագէտը իր այս գեղեցիկ ուսումնասիրութեան համար, որ ծայրէ ծայր պատկերացուցած էր 1906-1907 տարուան մէջ պատահած գիտական և բժշկական դէպքերուն։

——

ՀԱՍՏԱՏՈՒ ԽՕՍՔ.—

Պ. Ոնոփրիոս Պաղպաղակեան թատրոնէն մեկնած միջոցին՝ բարտրսիւն կ'ուզէ կառապրպէն։

—Ձեր թիւը, կը հարցնէ պաշտօնեան։

— Բարտրսիւն գրպանը նայեցէ՛ք... չկորսնցնելու համար հոն դրի։



ՕՐՈՒԱՆ ՅԱՑՏԱԳԻՐԸ

(PROGRAMME DU JOUR)

Ուրբաթ, 12/25 Յունվար

ԹԱՏՐՈՆ ՈՐԹԻ ՇԱՆ.—
Դադար.

ԱՄՓԻԹԱՏՐՈՆ ՈՐԹԻ ՇԱՆ.—
Լիլիփուտեան Օպէրայի խումբ
ԵՐԵԿՈՅԹ.

ՇԱՀԶԱՏԻ-ՊԱՇԻՆԻ ՄԱՆԹԱՏՐՈՆԻ.
Մանկեան թատերախումբ
ՑՈՐԵԿՈՅԹ.

ՕՏԷՈ ...—
Պարահանդէս.

ՎԱՐԻԵԹԷ.—
Հասան էֆ.ի զուարճախումբ
ՑՈՐԵԿՈՅԹ և ԵՐԵԿՈՅԹ.

ԻՌՆԷՕՆ.—
Դադար.

ԲԷՐԱ-ՌԱԼԼԱՍ.—
Դադար.

—«Ամէնէն չատ, խանութպա՞ն, «Ի՞նչ ծախեցիր այս տարի»։
—«Անուշահամ լոկ մէ՛կ բան։
«Զօքլաթը Վիլլարի»։

ԱՐՏԱՔԻՆ

ԼՍԱ ՀԷՅԻ ՄՕՏԱԼՈՒՏ ԴԵՍՊԱՆԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ.

Վիեննայի հոլանտական դեսպան Տր. Վան Վէտէ, որ ասկէց առաջ Հոլանտայի արտաքին գործոց նախարար եղած է, անցեալ օր Լա Հէյի մէջ դանուած միջոցին տեսակցութիւն մը ունեցաւ արտաքին գործոց նախարար Տր. Վան Թէխթի հետ Լա Հէյի ապագայ խաղաղութեան դեսպանախորհուրդին վրայ։

Դեսպանը այս մասին հետեւեալ յայտարարութիւնը ըրաւ Նայէ Ֆրայէ Բրեսէի մէկ աշխատակցին։—Որչափ որ կրնամ նախատեսել մեր արտաքին գործոց նախարարին յայտարարութիւններէն, ամէն բան Ռուսիայէն կախում ունի։ Ցորչափ Ռուսիա վերջնականապէս իր որոշումը չտայ ժողովին ներկայ ըլլալու, դումարման թուականին և անոր մանրամասնութեանց վրայ ապառով բան մը կարելի չէ ըսել։ Բնական է որ մեծ կարեւորութիւն ունի սա՛ իրողութիւնը թէ Ռուսիա, որուն Զարը ստանձնած էր առաջին ժողովին նախաձեռնութիւնը, առաջնակարգ տեղ մը պիտի բռնէ նաև յառաջիկայ դեսպանախորհուրդին մէջ։ Ուստի Ռուսիոյ մօտալուտ որոշման կը սպասուի անհամբեր։

«Դեսպանախորհուրդին առջեւ մեծ, գեղեցիկ, այլ նաև դժուար գործեր պիտի ելնեն, և ասիկա՝ Ռուսիոյ և Ճաբոնի միջեւ վերջին մեծ պատերազմին պատճառաւ։ Այս պատերազմին մէջ միջազգային կարեւոր վէճեր երեւան եկան, որոնք Լա Հէյի Արբիտրագոսին վճռին պիտի ենթարկուին։ Միջազգային նոր իրաւարարական խնդիրներ պիտի քննուին և իմաստասիրուին։ Զոր օրինակ, վերջնական կարգադրութիւն մը պիտի ըլլայ թէ պատերազմի ժամանակ չէզոքներու ցամաքին ջուրերը ո՞ր աստիճան անձեռնարեւելի պիտի ըլլան։ Ցարդ, ինչպէս յայտնի է, երեք անգլիական մըղոն հեռաւորութիւնը անրնդարձելի կը նկատուէր։ Բայց որովհետեւ հիմակուան թնդանօթները չատ աւելի հեռուները կրնան գնդակ արձակել, հարկ պիտի ըլլայ երեք մղոնի հեռաւորութիւնը աւելցնել։ Պիտի խորհրդակցուի նաև թէ ցարդ ընդունուած իրաւարարական ատեաններ պէտք է արդիօք պարտաւորիչ նկատել։

«Ինչ է պատերազմի ատեն արգիլուած վաճառք։ Այս հարցումը մանրակրկիտ քննութեան և վիճաբանութեան պիտի ենթարկուի։ Յայտնի է թէ մեծ վաճառականութիւն և հարստութիւն ունեցող քանի մը Տէրութիւններ պիտի այնպէս արգիլուած համարել ա՛յնպիսի բաներ, որոնք միւս Տէրութեանց համար արգիլուածի հանգամանք չունին։

«Դեսպանախորհուրդին մէջ մեծ դեր պիտի խաղան ծովային ծխուն ականները, և պիտի աշխատուի ա՛յնպիսի միջոցներ գտնել, որպէս զի պատերազմի ժամանակ այդ ականները միջազգային վաճառականութեան կամ չէզոքներու իրաւունքներուն վտանգաւոր չըլլան։

«Դեսպանախորհուրդին ուշադրութիւնը հրաւիրող ուրիշ միջազգային խնդիր մը սա՛ պիտի ըլլայ թէ թշնամութեանց բացումը ի՞նչ պարագաներու տակ տեղի պիտի ունենայ։ Կը յիշէք անշուշտ թէ ինչ վիճաբանութիւն առաջ բերաւ Բորթ Արթուրի վրայ ճառբոնական յանկարծական յարձակումը։

«Դեսպանախորհուրդին մէջ եւրոպական քանի մը փոքր Տէրութիւններ, ինչպէս Հոլանտա, Դանիա, Պելժիա պիտի խնդրեն որ իրենց չէզոքութիւնը պաշտպանպէս ընդունուի, որպէս զի պատերազմի ժամանակ պատերազմիկ Տէրութեանց զօրքերուն առջեւ գոց մնայ չէզոքներուն հողը։

«Տակաւին չէ որոշուած թէ Վատիկան ալ պիտի ընդունուի՞ Դեսպանախորհուրդին մէջ, բայց կ'երեւի թէ այս անգամ ևս Վատիկան պիտի չհրաւիրուի քանի որ իրրեւ աշխարհային Տէրութիւն չի նկատուիր։

«Լա՛ կ'ըլլայ որ ժողովը գումարուի աշնան կամ ամրան, այսինքն այնպիսի ժամանակ մը, երբ բարձր դասու ընկերութիւնը Լա Հէյի մէջ կը բնակի, և այդ միջազգային ժողովին գումարման առթիւ Եւրոպայի զանազան դասակարգեր պիտի փափաքին ներկայ ըլլալ։

«Ինդիր է թէ նոր ժողովը այս անգամ ևս «Պօչ»ի դղեակին մէջ պիտի գումարուի թէ ոչ։ «Պօչ» դղեակը, ուր տեղի ունեցաւ առաջին Դեսպանախորհուրդը, հիանալի կերպով գեղեցիկ է, պատմական հին դրոշմ մը ունի, և ժէ. դարուն մէջ շինուած է ի յիշատակ հոլանտական յաղթութեան Սպանիացիներուն վրայ։ Բայց որովհետեւ այս անգամ մասնակցողներուն թիւը աւելի մեծ պիտի ըլլայ, չեմ կարծեր որ անիկայ բաւէ այնքան բազմաթիւ Արիսպագոսին համար։ Հետեւաբար քաղաքին ներսը աւելի ընդարձակ ապարանք մը նպատակայարմար պիտի ըլլայ։ Արդէն այս մասին կը խօսուի Լա Հէյի մէջ։

«Կը յուսանք թէ ժողովը ի մօտոյ պիտի գումարուի։ Քանի մը ամիսներ արդէն իրենց պատուիրակները անուանուած են տարիէ մը ի վեր։ Որովհետեւ ժողովին գումարման թուականը կ'երկարի, անկարելի չէ որ նոր անուանումներ ըլլան։ Գալով Հոլանտայի, անիկա դեռ իր պատուիրակները անուանած չէ։»

* Միջազգային իրաւագիտութեան ուսուցիչ ռուս Թէօտոր Մարթէնս քանի մը օր առաջ Բեթերբուրգէն ճամբայ ելաւ Պերլին, ինչպէս ծանուցինք, և անկէց Վիեննա պիտի երթայ՝ իբրեւ ռուս կառավարութեան լիազօր խօսակցելու Լա Հէյի Դեսպանախորհուրդին գումարման նախապայմաններուն վրայ։ Պետական խորհրդական Մարթէնս Պերլինի մէջ արտաքին գործոց նախարարին հետ խորհրդակցելէ վերջ Աւստրիոյ արտաքին գործոց նախարար Երէնթալի հետ ալ պիտի խորհրդակցի։ Մարթէնս Լա Հէյի առաջին ժողովին մէջ մեծ դեր մը կատարեց, ռուսական պատերազմէն վերջ հաշտութեան համար Բորթսմութ գնաց, և ապագայ ժողովին ալ ռուս պատուիրակներէն մին պիտի ըլլայ։ Մարթէնսի պաշտօնն է Պերլինի և Վիեննայի ինչպէս նաև Եւրոպայի միւս մայրաքաղաքներուն մէջ հասկնալ գլխաւոր կառավարութեանց հայեացքը ժողովին ծրագրին վրայ։ Մարթէնսի Բեթերբուրգ դառնալէն վերջ ռուս կառավարութիւնը իր վերջնական որոշումը պիտի տայ Լա Հէյի Ժողովին համար։ Կ'ենթադրուի թէ Ռուսիա այս անգամ ալ, ինչպէս 1899ին, պիտի նախագահէ ժողովին։ Ռուսիոյ առաջին ներկայացուցիչը պիտի ըլլայ ռուս դիւանագիտութեան երեսը, Նէլիտով, երբեմն դեսպան Բարիզի։

* Անգլիացի հանրածանօթ հրապարակագիր Մր. Սթէտ, խաղաղութեան ջատագովը, իր կնոջ հետ Վիեննա ժամանեց։ Այս միջոցիս ամբողջ Եւրոպայի մէջ կը ճամբորդէ նպատակ ունենալով նպաստաւոր տրամադրութիւններ հաւաքել Լա Հէյի յառաջիկայ Դեսպանախորհուրդին համար։ Իր ուղեւորութիւնը Ռուս Բրօֆ. Մարթէնսի ուղեւորութեան զուգահեռական կ'երթայ, սա՛ տարբերութեամբ որ Մարթէնսինը պաշտօնական է, Սթէտինը՝ անպաշտօն։ Մր. Սթէտ անգլ. կառավարութեան գաղափարը մօտէն գիտէ, և այս պատճառաւ իր խօսքերը կը յարգուին։ Քանիցս տեսակցած է վարչապետ Պանըրմէնի և արտաքին գործոց նախարար Սըր Էտուարտ Կրէյի հետ, և հիմակ ալ ուղղակի Հռոմ գնաց, ուր ընդունուեցաւ Իտալիոյ թագաւորէն և արտաքին գործոց նախարար Սինեօր Թիթոնիէ։ Նիսի մէջ եւս պիտի տեսակցի ռուս լիազօր Նէլիտովի հետ, որ ապագայ ժողովին հանանական նախագահը կը համարուի։

Վիեննայի մէջ խաղաղութեան ծանօթ ջատագով Տիկին Պառոնուհի Պերթա Սուտնէր ի պատիւ իր անգլիական հիւրին հացկերոյթ մը տուաւ։ Մր. Սթէտ յայտարարեց թէ Անգլիոյ վարչապետը մեծ հեղինակութիւն կը վայելէ Անգլիոյ մէջ, և Լա Հէյի յառաջիկայ ժողովը իրեն համար նուիրական գործ մըն է, և եթէ խորհրդարանական կացութիւնը ներէ, պատրաստ է անձամբ Լա Հէյ երթալ։ Անգլիոյ ձեռնհաս շրջանակները, յարեց Մր. Սթէտ, գոհ պիտի ըլլան որ խաղաղութեան ամէն խնդիրները ժողովին օրակարգը անցնին։ Իտալիոյ մէջ բարի կամեցողութիւն մը կայ Անգլիոյ աջակից ըլլալու։ Եթէ Իթալիա չուզէ ժողովին առջեւ բերել զէնքնկեցութեան հարցը, երրեակ դիմակցութիւնը համարաչխարհ պիտի բերէ խնդիրը։ Սինեօր Թիթոնի ըսաւ։—«Անգլիոյ պիտի օգնենք մեր բոլոր ուժով զէնքնկեցութեան խնդրոյն վրայ։» Մր. Սթէտ ըսաւ։—«Վիքթոր Էմմանուէլ թագաւորը մեծապէս քաջալերեց զիս շարունակել իմ պաշտօնս և երբեք չյուսահատիլ։ Եթէ չյաջողիք իսկ, դարձեալ պէտք չէ վհատիլ։» Ֆրանսայի գալով, Մր. Սթէտ ըսաւ թէ մէկ կողմէն կառավարութիւնը պիտի աջակցի Անգլիոյ, միւս կողմէ խնդիր է թէ Գերմանիա ի՞նչ ընթացք պիտի բռնէ զէնքնկեցութեան խնդրոյն առթիւ։

Մր. Սթէտ Վիեննայէն պիտի երթայ Բեռլին, յետոյ Պերլին և Բեթերսպուրգ, Սթոքհոլմ, Քրիսթիանիա և Քոբենհակ։

Մր. Սթէտ խաղաղասիրական գումարում մը ևս պիտի կազմակերպէ Լա Հէյի մէջ, ժողովին գումարումէն առաջ։

ՍՈՎԸ ՌՈՒՍԻՈՅ ՄԷՋ.— Սովեալ նահանգներէն առնուած լուրերը կը հաստատեն թէ 1891ի սովէն չատ աւելի գէշ է այս սովը։ Շատ մը գիւղերու մէջ պատառ մը հաց անգամ չի կայ, բառին ճիշտ նշանակութեամբ, այլ հացին տեղը բռնող բաներ, ինչպէս մամուռ, ծառի կեղեւ և քիչ մըն ալ ալիւր։ Կառավարական մամուլը խորհուրդ կ'ուտայ սովեալներուն վարսակի ցօղունները ալիւրին հետ խառնելով հաց չթխել։ Ուստա նահանգէն հետեւեալը կը հեռագրեն.— Բնակիչները վերջին աստիճան վհատած են, մանաւանդ կիները և աղջիկները հիւանդացած են։ Ամէն շնչաւոր բան և կարասի ծախսուած լմնցած են։ Ամբողջ ընտանիքներ կան որ օրն ի բուն ոչինչ կերած են։ Ժանտատենդի հիւանդներուն թիւը կ'աւելնայ ամէն օր։ Վօրոնէշէ կը գրեն.— Ածուխ և գեանասնձոր սպառած են։ Երկու տարիէ ի վեր արդէն հոցի պակասութիւն կար։ Սամարայէն կը հեռագրեն.— Ամէն կողմ անօթիներ և դժբաղդներ։ եթէ պատառ մը հաց գտնեն, տօնական օր մը կը համարեն։ Որքան երջանիկ կ'ըլլան երբ պատառ մը հաց և պնակ մը տաք ապուր տրուի անոնց։ Ամէնքն ալ բաշխուած նպաստները բռնած տուներնին կ'երթան, որովհետեւ ծեր հիւանդները չեն կրնար կառավարական ճաշարանը երթալ։ Շատերը բնաւ հագուստ ալ չունին։ Գիւղերը բոլորովին ամայացած են, ամէն բան ծախսուած է։ Բնակիչներուն հարիւրին տասը հիւանդացած են անօթութենէ և ուժասպառութենէ։

ՄԱՐՕՔԻ ԽՆԴԻՐԸ.— Մարօքեան ջուրերուն մէջ սպանիֆրանսական նաւային ցոյցը անակնկալ կերպով ապրագուեցաւ իր վախճանին կը մօտենայ։ Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Բիշօն չարաթ օր նախարարաց խորհուրդին հաղորդեց թէ երկու միջնորդող Տէրութիւնները Մարօքի մէջ իրենց գործին յաջողութեան հետեւանօք որոշած են իրենց մարտանաւերը նօք դարձնել։ Երկու Տէրութիւնները ծանուցագրով մը Ալժեզիրասի պայմանագիրը ստորագրող Տէրութեանց ծանուցին այս որոշումը։

Սպանեֆրանսական ցոյցը անցեալ ամսուն 8ին տեղի ունեցաւ, երբ միացեալ նաւատորմիզը մտաւ Թանճէրի նաւահանգիստը, երբ երկու օր առաջ (Դեկտ. 6) սկսուած գործը ծանուցին ստորագրող Տէրութեանց դասակարգերուն։ Դեկտ. 19ին Թանճէրի դեսպանական մարմինը մարօքեան կառավարութենէն պահանջեց Բայսուլին հեռացնել Թանճէրի ծովային նաւահանգստին շրջակայքէն, որովհետեւ ցորչափ անիկա Թանճէրի մօտերը գտնուի, ոստիկանական կազմակերպութիւնը անկարելի է։ Դեկտ. 24ին կառավարական զօրքերը հրամասարութեամբ պատերազմական նախարար Կէպպասի Թանճէրի առջեւ հասան, և երեք օր վերջ (Դեկտ. 27) առանց ընդդիմութեան տիրեցին Թանճէրի։ Երկրորդ օրը (Դեկտ. 28) Կէպպաս Մարօքի Էմիրին պատգամագիրը կարդաց, որով Բայսուլի կը դադրի Թանճէրի կառավարչութեան պաշտօնէն։ Ասոր հետեւանքը այն եղաւ որ չատ ցեղեր, որոնք մինչեւ այն ատենը Բայսուլիի կողմը բռնած էին կամ չէզոք եղած էին, ցրուացան իրենց և յարեցան Էմիրին զօրքերուն։ Վերջապէս Ցնվ. 5ին Կէպպաս վճռական հարուածը տուաւ Բայսուլիի, յարձակելով անոր ամրոցին՝ Զէնթէթին վրայ և յաջողակ կռիւէ մը վերջ աւարեց և հրկիզեց զայն։ Բայսուլի յաջողեցաւ մօտակայ լեռները փախչիլ։

ԻՌԼԱՆՏԱՑԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ.— Պրայսի Ուաշինկթընի դեսպան անուանուելուն հետեւանքով, կրթական նախարար Պիրէլ պիտի յաջորդէ անոր իբրեւ Իռլանտայի նախարար։ Մր. Պիրէլ ծանր պաշտօն մը կը ստանձնէ որովհետեւ իրեն կը վիճակի յառաջիկայ նստաշրջանին մէջ ներկայացնել իռլանտական օրինագիծը, զոր արդի դանդաղեցաւ Հօմ Ռուլի իբրեւ փոխարինութիւն խոստացած է Իռլանտացիներուն։ Մր. Պիրէլ, ինչպէս յայտնի է յուզեալ տարի մը ունի արդէն իր ետեւը։ Ինք է հեղինակը անգլիական դպրոցներուն կրթական օրէնքին, որ Երեսփ. Ժողովէն ընդունուեցաւ, բայց իր գլխաւոր տրամադրութեանց մէջ մերժուեցաւ Լորտերու Ժողովէն։ Մր. Պիրէլ ծնած է 1850ին, հայրը Մկրտական քարոզիչ մըն էր։ Իրաւագիտական ուսմանց շրջանը աւարտելէ վերջ 1875ին փաստաբանութեան սկսաւ և 1896ին Բրօֆ. եղաւ Լոնտոնի հանալարանին։ 1889ին առաջին անգամ ըլլալով Խորհրդարանի անդամ եղաւ։ Հանրութեան ծանօթացաւ է քանի մը գրքեր հրատարակելով։ Անգլիոյ արդի դաշլիճին մէջ մէկէ աւելի մատնադիրներ կան։— Ճէյմս Պրայս, Հէլտէյն Ճոն Մորլի, Պրէնս։

ՁՄԵՌԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՄԷՋ.— Ամբողջ Աւստրիոյ մէջ արտասովոր սաստկութեամբ ձմեռ մը կը տիրէ։ Դաշտային վայրերուն մէջ ջուրի պակասութիւն կը տիրէ, որովհետեւ գրէթէ բոլոր աղբիւրները սառած են։ Քաղաքներուն մէջ փայտի պակասութիւնը զգալի է, որուն գինը արդէն չարաթներէ ի վեր բարձրացած էր։ Երկաթուղիի հաղորդակցութիւնը խանգարուած են։ Ագատարար ընկերութիւններ կ'աշխատին օգնութիւն հասցնել կարօտեալներուն։ Շատ մը դրպրոցականներու ականջները, ոտքերը, ձեռքերը սառած են։ Վիեննայի մէջ օրուան մեծ խնդիրն է ածուխին խնդիրը։ Կ'բսուի թէ հինգ-վեց օրէն ածուխի պատրաստ մթերքը սպառելու վրայ է։ Եւրոպայի զանազան կողմերէն սառէն մեռնողներու լուրեր կը հասնին։

ՇԱՀԻՆ ԹԱԴԱԴՐՈՒԹԻՒՆԸ.— Մուհամմէտ Ալի Միրզա Շահին թագադրութեան արարողութիւնը կատարուեցաւ Թէհրանի պալատին այն մասին մէջ որ Միւսէոն անուամբ ծանօթ է։ Կէս օրէն ետքը ժամը 1ին Քաճար Հարստութեան պատկանող բոլոր իշխանները, հոգեւորականները, նախարարները, բարձր պաշտօնատարները և դեսպաններէն հաւաքուեցան Գահոյքի մեծ դահլիճին մէջ, ուր պաշտօնական ընդունելութիւն մը կատարուեցաւ։ Յետոյ Վեհ. Շահը նստաւ Սիրամարգի Գահին վրայ՝ ադամանդներով և զմրուխտներով զարդարուն։ Գահոյքի անդղաստիճաններուն վրայ կեցած էր գահաժառանգ իշխանը։ Հոգեւորական բարձր աստիճանաւորներ յուրջանակի նստան Գահոյքի բոլորտիքը։ Աջ կողմը կեցած էին իշխանները, ձախ կողմը՝ նախարարները, բարձր աստիճանաւորները և ազնուականները, իսկ ետին՝ դեսպանները։ Վեհ. Շահին մասնաւոր հրաւէրով ներկայ էր նաև Տքթ. Տամ, որ հանգուցեալ Շահը դարմանեց, վերջին հիւանդութեանը միջոցին։ Մեծ-եպարքոսը Թագը Շահին գլուխը դնելով, դիր մը կարդաց, որով Մուհամմէտ Ալի Միրզա հանդիսաւորապէս Շահ կը հռչակուէր։ Յետոյ հոգեւորականները արտասանեցին օրհնութեան բառաձեւը, և աղօթքներ ըրին Ն. Վեհափառութեան բարգաւաճման համար։ Այն ատեն Շահը Թագը հանելով գլուխը դրաւ աղամանդեայ սսելով մը զարդարուն գլխանոց մը, և եկաւ կեցաւ Դանիիին մէջտեղը, ուր ընդունեց ոտար դիւանագէտներուն շնորհաւորութիւնները։

Էտուարտ Թագաւոր հեռագիր մը ուղղեց որով երկար և բարեբաստիկ իշխանութիւն մը կը մաղթէ նոր Շահին։ Իրիկունը լուսավառութիւններ և հրախաղութիւններ կատարուեցան։

ՔՐՈՆԻԿ

ԾԱԽՈՒԱԾ ԿԻՆԸ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՒ ՆՈՐՕՐԻՆՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԹՈՒՄ ՄԸ

*Ամուսնալուծման կնճռոտ հարցը իր վերջին լուծումը չստացած, անդին գաւառի անկիւնները յաճախ թարդ կը հանդիսանան քսանեալի չահատակութեանց որոնց հերոսները դժբախտաբար սև աքեմի տակ կը ներկայանան յաճախ։ Մէկէ աւելի անգամներ սեղանի վրայ դրուած և ամէն անգամ զամբիւղի մէջ նետուած խնդիր մը վերարծարծել չէ նպատակս, քանի որ լաւ համոզուած եմ թէ ամուսնալուծման մասին Ս. Հայրապետին ըստ բաւականին ազատ տեսութիւնը գեռ ժամանակ մը կայր ու կուռ համոզումներու ամուր թումբին պիտի հանդիպի և արդէն ի՞նչ հարկ հայրապետական արտօնութիւններու քանի որ ժողովուրդը գտած է կորդեան հանգոյցը իր իսկ ձեռքով լուծելու կերպը, շնորհիւ արծաթամոլ շնորհնակներու։ Այս կարգի գերեզմաններու կեդր. կրօնական ժողովոյ և Ս. Հայրապետին առանց գլխու ցաւ պատճառելու, գործը նուշի կապելու աղուորիկ դրութիւնը թերեւս փառաւոր լանջախաչով մը վարձատրուէր, եթէ երբէք չարաճճիներու անգաղտնապահութիւնը ստամոքսի խանգարում չպատճառէր իրենց։ Կեսարացիներու՝ եկեղեցիին մէջ տեղ ծախելու չուկայիկ մեթոդը բաւական ծանր ապտակներ բերաւ։ Անդին մօտակայ քաղաքի մը մէջ գռանարի վարագոյրին աճուրդով բացուիլն ալ տխուր արձագանգ տուաւ։ Խեղճ յաղուածագիրին չափազանց զգացուելէն կուահեցի թէ առիթ չէ ունեցած եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած աւելի տգեղ չահատակութեանց ներկայ գտնուելու։ Անգամ մը ցաւելով ներկայ գտնուած եմ Ռանլուաի արարողութեան մը ուր քահանային ոտք լուալու աշխատութիւնը դրամով կը փոխարինուէր։ Արդեօք Քրիստոս ալ իր աշակերտներէն դրամ պահանջա՞ծ էր անոնց ոտքը լուացած ատեն։ Ի յիշատակ Քրիստոսի խոնարհութեան կատարուած այդ վեմ արարողութիւնը պէ՞տք է որ այդ աստիճան խոնարհեցնէ՝ իր նեմ փոխանորդները։ Խաչը համբուրելու համար դրամ ցնծայ, օրհնած ջուր խմելու համար դրամ ցնծայ, ծնէր դրամ ցնծայ, մեռեր դրամ ցնծայ, որպէս զի աէրպապային քսակը պարարտանայ և սիրտը ցնծայ։ Ես կ'առաջարկեմ որ հաղորդութիւնն ալ դրամով տրուի,—եթէ երբէք ինձմէ առաջ խորհուած չէ—պայմանաւ որ հասոյթէն մաս մը թաղական աղանեներու և մաս մըն ալ ժամկոչ ախպարին հանեն, որպէս զի անհաճոյ յայտնութիւններու տեղի չմնայ։

Այս ամէնը աղէկ, բարով վայելեն, աչք չունինք, բայց, երբ եկեղեցին չահագործելէ յետոյ կ'ելնեն ժողովուրդն ալ չան գործել, երբ կ'ելնեն միջնորդ տուտուներուն հացին ալ աչք կը մնկեն, և գործը մինչեւ ամուսնացեալ և էրկան տէր կիները դրամով վաճառելու չափ առաջ կը տանին, ո՜հ, ատոր կարծեմ չէ թէ մենք, այլ նոյն իսկ... Կրօն. ժողովը չի կրնար ներողամիտ գտնուիլ։ Վէպ չէ ըսածս, այլ բառին բուն նշանակութեամբ իսկութիւն։ Կը խնդրեմ ուրեմն մտիկ ըրէք յետագայ իրական պատմութիւնը և վճիռը կրօն. ժողովէն առաջ դուք արձակեցէք։ Կեսարիոյ Մունճուսուն գիւղէն Ճաքէս անուն աղքատ երիտասարդ մը պանդխտութեան մէջ գըտնուած միջոցին, ասկէ 2 տարիի չափ առաջ նոյն գիւղի քահանան Տ. Պետրոս իր մէկէ աւելի չահտակութեանցը օժանդակ հանդիսացող քանի մը արբանեակներովը մեռաւին, կը խորհէին Տաքէսի կինը Ռումտեկենցի Մանուկ անուն անձի մը կինութեան տալ (չ'սելու համար ծախել) 16 ու կէս ոսկւոյ փոխարէն և այդ դրամը կը բաժնեն իրենց մէջ չմոռնալով եկեղեցւոյ ալ — իրենց կ'ըսեն— 2 ոսկւոյ բաժին մը հանել։ Եւ այսպէսով Տիկին Տաքէսը կ'ըլլայ Տիկին Մանուկ։ Տաքէս աղքարը օրեր յետոյ կը փութայ իր ներկայութեամբը փայլել Մունճուսունի մէջ և մեծ դարմացումն ժողովրդեան և ի մեծ ցաւ Տ. Պ. քահանային և իւրայնոց, և ոչ նուազ զարմացմամբ առջի էրիկը կը տեսնէ թէ իր կինը մականունը փոխած և ուրիշի մը թեւերուն վրայ թառած է՝ արտօնութեամբ քահանային և իր արբանեակաց։ Կրնաք գուշակել հետեւանքը։ Մինչեւ այսօր Տիկին Տաքէսը ի ներկայութեան իր ամուսնոյն Տիկին Մանուկ կը մնայ դեռ և թերեւս շարունակէ մնալ, եթէ երբէք այս առթիւ կեսարիոյ Քաղաք. Ժողովոյ մատուցուած բողոքագիրը կարուկ որոշման մը չի յանգի։ Ահա ամուսնալուծում մը որ կուգայ վերջ տալ այնքան կնճռոտ կարծուած խնդրոյ մը։ Վերոյիշեալ դէպքը աղուոր առիթ մը պիտի ըլլայ կարգ մը կիներու համար, իրենց ամուսիններու հացէն փոխելու, եթէ երբէք կրօն. ժողովը չի փութայ ազդու միջոցի մը դիմելու։

Նոյն այդ չնորհնակ քահանան է որ ասկէ առաջ 5 մէճիտի փոխարէն անոք և աղքատ մանկամարդ այրի մը բռնի ամուսնացուցած էր 80 տարեկան Ռումտեկենցիի մը հետ, առանց անալու խեղճ կնոջ թախանձանաց և նոյն իսկ անձնասպան ըլլալու սպառնալեաց և իրօք ալ կինը ամուսնանալէն քիչ յետոյ դաւանափոխ եղած և ապա խեղդաւորած է։ Վերոյիշեալ քահանային եպերելի ընթացքը այժմէն պատճառ եղած է Մունճուսունի 15 ընտանիքներու կաթոլիկ ըլլալուն և վախ ունինք թէ չատերու ալ պատճառ պիտի ըլլայ, եթէ իր յոռի ընթացքը չարունակելու ըլլայ և ցորչափ անպատիժ մնան իր յոռի արարքները։ Ոչ մէկ քահանայի հետ ապրիլ կ'ուզէ, որպէսզի ամբողջ իրաւունքները ինք իւրացնէ։

ՄԱՆԶՈՒՄԷ

Իրողութիւնը այնչափ քստմնեցուցիչ է որ աւելորդ կը սեպենք երկար բարակ խորհրդածութիւններ ընել այս տխուր առասին վրայ զոր հմայիչ ոճով մը մանրամասնած է Կեսարիոյ մեր թղթակիցը։ Իրաւ է որ զեղծումին ամէն տեսակներուն արձագանգը եղած էինք մինչեւ յարդ, սակայն մարդու մը պատկուած կինը իր ամուսնին ձեռքէն խլել և ուրիշի մը հետ պակելու յանդգնութիւնը ցարդ տեսնուած բան չէր։ Կեսարիոյ Սրբազան Առաջնորդը անուշտ մանրամասնօրէն պիտի քննէ այս աներեւակայելի օրինազանութեան պարագաները ու խստիւ պիտի պատժէ անոր հեղինակները, առանց նկատի առնելու թէ որու սիրոյը կը կոտրի այս առթիւ և թէ որուն խաչը կը մնայ։ Կեսարիոյ պէս տեղ մը, ուր այնպէս կը հաշուեն թէ մէկ երիտասարդի մը երկու աղջիկ կ'իյնայ ամուսնանալու, չենք գիտեր թէ ի՞նչ բանէ դրդուած այս ոճիրը գործած են Մունճուսունի բարի ծաղիկ քահանան ու իր համախոհները։ Ամէն պարագայի մէջ զեղծումին հանմատութեամբ մեծ պատիժ մը պէտք է տալ գործին հեղինակներուն։

ԳՈՒՐԳԱՆ ՊԱՇՐԱՄԻ տօնին առթիւ Ս. Պատրիարք Հայրը երէկ ընկերակցութեամբ գործակատար Արիս էֆ. Ֆէչճեանի, Կայս. Պալատ գնաց և իր ու իր հօտին շնորհաւորութիւնները մատոյց յոտս Կայս. Գահոյից։ Ն. Սրբազնութիւն արժանացաւ Կայս. մեծարանաց և բարեւի։ Յետոյ Ս. Պատրիարք Հայրը շնորհաւորական այցելութիւն տուաւ Ա. Բարտուղար Բարձր. Թահսին փաշայի, Բ. Բարտուղար Բարձր. Իզզէթ փաշայի, Ա. Սենեկապետ Բարձր. Հաճի Ալի փաշայի, Արարողապետ Վսեմ. Կալիպ պէյի, պալատական աւագանիին և նախարարներուն։ Ն. Սրբազնութիւն այսօր կ'այցելէ Պոլսոյ կողմը բնակող նախարարներուն, պալատական բարձրաստիճան պաշտօնատարներուն և պարսկական դեսպան իշխան Միրզա Բրզա Խանի։

ՀԱՅԵՐԷՆ ՍԿԱԶՐՈՒԹԻՒՆ.—Մանօթ մանկավարժ Պ. Սեդրակ Մանդինեան, հեզինակ բազմաթիւ մանկավարժական գիրքերու և դասագիրքերու և երեսուն տարիներէ ի վեր Ներսէսեան դպրոցի և Դէորգեան հոգեւոր ճեմարանի բազմարդիւն ուսուցիչ, և Տ. Դէորգ ու Տ. Մակար Կաթողիկոսներու օրով ծխական դպրոցներու ծրագիրներուն հեղինակը, նպաստակայարմար սղագրութիւն մը յօրինած է կ'ըսուի հայերէնի համար։

ԿԻԼԻՊԷՆԿԵԱՆ եղբարք իրենց հանգուցեալ հօր Մհի. Սերովբէ էֆ. Կիլիպէնկեանի անուան տարեդարձին առթիւ Ազգ. Հիւանդանոցի ընդհ. պատրաստելոց հոգեհաց տրուելու համար 2700 ղրշ. նուիրած են նոյն հաստատութեան։

— Տ. Խաչատուր քհ. Դերձակեան մեսրոպեան աթլազէ սազաւարտ մը և վակաս մը նուիրած է Ազգ. Հիւանդանոցի նորակառոյց Ս. Փրկիչ եկեղեցիին։

ԵՌԱՁԱՑՆԸ ՏԱՐՏԱՆԷԼԻ ՄԷՋ.— Տարտանէլի Ս. Դէորգ եկեղեցիին մէջ կաղանդի առտուն տեղի ունեցած պատարագի արարողութիւնը եռաձայն երգուած է առանձնորդութեամբ երաժշտապետ Խորով էֆ. Քէսմիրճեանի։ Եռաձայն խումբը կազմուած է տեղւոյն վարժարանին 54 երկսեռ ուսանողներէ։ Ասոնցմէ 12ը պասս, 12ը թենոր և մնացեալ 32ը սոբրանօ։ Երգեցողութիւնները ըստ բաւականին ներդաշնակօրէն երգուած են և մեծ բազմութիւն մը ներկայ գտնուած է։

ԷՋԻՆԷԷՆ կը գրէ մեր թղթակիցը.—Էջինէ Դայմագամութիւն մըն է որուն 600 տունը Թուրք, 250ը Յոյն, 90ը Հայ և 30ը հրեայ են։ Էջինէի գլխաւոր արտադրութիւններն են. խոզկաղին, արմտիք, ձիթաւոր և սիսեռ։ Հայերն ունին Ս. Դէորգ անուն նորաշէն եկեղեցի մը որուն հիմնարկութեան թուականն է 1890. քահանան է Տ. Մեսրոպ Թորոսեան։ Կայ նաեւ երկսեռ վարժարան մը 40 աշակերտներով և աղջկանց վարժարան մը 25 աշակերտաշէիներով։ Վարժարանը ունի Հոգաբարձու մարմին մը որուն անդամներն են Տեարք. Մարկոս Արսէնեան, Մ. Տիրան Եագուպեան, Մինաս Ճերմակեան և Յակոբ Քրթիկեան. իսկ Թաղ. Խորհուրդը կը կազմեն Տեարք՝ Թագւոր Գօյաչեան, Մելքոն Արսէնեան, Ղուկաս Քիւրքճեան, Պետրոս Պետրոսեան և Յովհաննէս Պալեան։

ՀԱՅ-ՀՌՈՄԷԱԿԱՆՆԵՐԷՆ.— Դուրպան Պայրամի տօնին առթիւ Կ. Պատրիարք Տ. Սապպաղեան Սրբազան ընկերակցութեամբ գործակատար Յովսէփ էֆ. Շէֆրէանի, Կայս. Պալատ երթալով երէկ յոտս Կայս. Գահոյից մատոյց իր և իր հօտին շնորհաւորութիւնները։ Յետոյ շնորհաւորական այցելութիւն տուաւ պալատական աւագանիին, նախարարներուն և պետական բարձրաստիճան պաշտօնատարներու։

ՊԻԼԷՃԻԿԷՆ Օննիկ էֆ. Կ. Կիրակոսեան Գալֆաեան որբանոցին համար մէկ օսմ. ոսկի ղրկած է մեզ Պալտիկ էֆ. Զայեանի ձեռամբ։ Կը խնդրուի ընկալագրով մը ստանալ այս գումարը խմբագրատունէն։

Ե. ԳՈՒՐԳԷՆ, Մ. Անէմեան, Տօքթ. Մուրգաճեան և Տօքթ. Պողոսեան էֆենտիները գեղեցիկ և հետաքրքրաշարժ յօդուածներ ունին Ծաղիկի այս շաբթուան՝ (19բդ) թիւին մէջ, որ հրապարակ ելած է այսօր։ Յօդուածներուն նիւթերն են՝ Խոսովանանքը, Մեր գինովը, Ցոյութեան օրեր և Կաղանդը Զուիցերիոյ մէջ, ամէնքն ալ հրանդիչ, սիրուն և ծիծաղաշարժ, մանաւանդ Ե. Գուրգէնի՝ Խոսովանանքը, որ գրեթէ կէսը գրաւած է այս շաբթուան Ծաղիկին։

«ՀԱՆՐԱԳԻՏԱԿ» շաբաթաթերթին Տնօրէնը՝ Վահան Փափազեան, անձնական տկարութեան պատճառաւ անցեալ շաբթու չի կրցաւ հրատարակել թերթը, այժմ բոլորովին ապաքինած ըլլալով վաղը հրապարակ կը հանէ Հանրագիտակը հետեւեալ բովանդակութեամբ.— Ծնունդի Այցելութիւնները.— Ե. ԱԼՓԻԱՐ։ Թերթին Սիրտը.— Վ. ՓԱՓԱԶԵԱՆ։ Հարանցու Օրիորդները.— Cyի՝ Թարգմ. Մ. Ն.։ Ուշադրութեան Արժանի.— ԴԻՏՈՂ։ Ծնունդի Պատկերներ.— ԼԻԼԱ։ Կինը՝ (Զուցուցուածքներ).— Փ. ԴՕԼԱՆՃԵԱՆ։ Զուարճալիքներ և Հեռագիր։

ՕՐԹԱՔԻՕՅԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍԸ

Օրթագիւղի եկեղեցիին ի նպաստ տեղի ունենալիք նուագահանդէսը Ծանձնախումբի անդամներուն որոշմամբ առ այժմ յետաձգուած է օդին խստութեան պատճառաւ։ Դալ շաբթու պիտի ծանուցանենք թէ ո՛ր օրը տեղի պիտի ունենայ և յայտագիրը պիտի հրատարակենք։

"ԼՈՅՍ" ԿՐՕՆԱԹԵՐԹԸ

Երկրորդ թիւը հրապարակ կ'ելլայ վաղը Լոյս Կրօնաթերթին, որ իր առաջին թիւէն իսկ անօրինակ ընդունելութեան մը արժանացաւ իր ճոխ բովանդակութեամբ, չահեկան յօդուածներովը ու մանաւանդ կրօնաշունչ ոգւովը։ Ամէն կողմէ ստացած ենք բազմաթիւ համակրական նամակներ և քաջալերական արտայայտութիւններ, որոնք ոյժ կուտան մեզի ճշմարտապէս փնտռուած կրօնաթերթ մը ընելու։ Լոյսը, իր ներկայ շրջանին մէջ։ Ինչպէս ուրիշ անգամ ալ ըսած ենք յանու ակնկալութեամբ չենք ձեռնարկած մենք Լոյսի հրատարակութեան և արդէն աւելորդ էր չոմ սպասելը այսպիսի ձեռնարկէ մը, քանի որ նախորդ հրատարակիչներն ալ արդէն ո և է նիւթական չահ չունեցան այս գործէն։ Մենք կրօնական պէտք մը լրացուցած ըլլալու փափաքը միայն ունինք և կը սիրենք յուսալ որ Հայ եկեղեցիին սիրողներ միւնոյն փափաքով կ'աջակցին մեզ և կը սատարեն Լոյսի զարգացման։

Մարգարեան ընտանիքը և բոլոր պարագաները իրենց խորին շնորհակալիքը կը յայտնեն ամէն անոնց որոնք հաճեցան անձամ կամ գրով իրենց ցաւակցութիւնները յայտնել, յաւէտ ողբացեալ, վաղամեռիկ Տիկին ՆԱԶԼԻ Մ. ՄԱՐԳԱՐԵԱՆԻ յուղարկաւորութեան առթիւ։

ԱՐՄԱՇԵԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

Երէկ ընդարձակօրէն գրած էինք Արմաշեան Միաբանութեան խմբագրութեամբ հրապարակ հանուելիք Հայերէն լեզուի բառարանի մը նկատմամբ։

Դժբաղդաբար, բառի մը տպագրական մոռացումովը բառարանին պաշտօնը փոխուած էր, որուն նպաստակը պիտի ըլլայ գրաբառ լեզուով ընտիր գրուած մը հասկնալ եւ աշխարհաբար լեզուն գրել ու կարդալ։

ՆԵՐՔԻՆ
ՊԱՏՐԱՄԻ ՀԱՆԴԷՍԸ

Երէկ առտու մեծ չքով կատարուեցաւ Դուրպան Պայրամի հանդէսը։ Վեհ. Սուլթանը քառաձի փառաւոր կառքի մէջ բազմած մեկնեցաւ Եըլտըզի Կայս. Պալատէն դէպի Սիրան Փաշայի մզկիթը։ Ամբողջ ճամբուն վրայ զինուորներ բարեւի կեցած էին։ Մզկիթին բակին մէջ կը սպասէին իշխանուհիներ, Կայս. կանանոցին տիկինները, նաև Մեծ-Եպարքոսը, նախարարները և զինուորական ու քաղաքային բարձր պաշտօնատարները։ Վեհ. Սուլթանը Պայրամի արարողութեանց ներկայ գտնուելէ ետք, որոնք տեւեցին մօտ ժամ մը, հանդիսաւոր թափօրով գնաց Տօլմա-Պաղչէի Կայս. Պալատը։ Բարձր. Մեծ-Եպարքոսը, նախարարները և ուրիշ բարձրաստիճան պաշտօնատարներ պերճօրէն զարդարուած ձիերով առջեւէն կ'երթային։ Իսկ ուրիշ պաշտօնատարներ ալ Կայս. կառքին քովէն հետիոտն։ Տօլմա-Պաղչէի մէջ կառքը կեցաւ Պալատին ներքին գաւիթին առջեւ։ Վեհ. Սուլթանը իջաւ կառքէն և գնաց Պատուոյ Սանդուխին առջեւ, ուր չորուած էին եօթը խոյեր, գեղայարդար, սանտրուած, եղջիւրնին ոսկեզօծ և ժապաւէններով զարդարուած։ Արծաթ ափսէի մը վրայ ոսկի չեղբով դանակ մը մատուցուեցաւ Վեհ. Սուլթանին, Պալատական պաշտօնատարի մը միջոցաւ։ Ն. Վեհափառութիւն դանակը կամաց մը քսեց խոյերէն մէկին վիզին։ Այսպէսով սկսաւ զուրպանի արարողութիւնը։ Վեհ. Կայսր յետոյ մտաւ Պալատ և իր մասնաւոր յարկաթիռը գնաց քիչ մը հանգիստ առնելու համար աշնամրոյրի արարողութենէն առաջ։ Այս միջոցին, քաղաքային, զինուորական և կրօնական բոլոր բարձրաստիճան պաշտօնատարները ատիճանի կարգով շարուեցան Դահոյից Սրահին մէջ, Մեծ-Եպարքոսէն մինչեւ Ուլայի Բ. ատիճանաւորները։

Վեհ. Սուլթանը Սրահ մտաւ և գնաց նստաւ իր Կայս. Դահին վրայ։ Անմիջապէս Նագիպ-իլ-Էշրէֆ էֆէնտին առաջ անցաւ, Պայրամը շնորհաւորեց և աղօթք մը արտասանեց Ն. Վեհափառութեան տրեւտութեան համար։ Աղօթքէն ետք Կայս. Պալատին նուագածուներու խումբը հնչեցուց Համիտիէ Մարշը, որով սկսաւ աջնամբոյրի արարողութիւնը։ Կայս. Դահին ձախ կողմը կար Դահոյից ոսկեհուռ Մեծ ժապաւէնը։ Արարողապետին տուած նշանին վրայ, Մեծ-Եպարքոսը առաջացաւ, ի դիմաց բոլոր նախարարներուն շնորհաւորեց Պայրամը և համբուրեց Մեծ ժապաւէնը։ Ն. Բարձրութեան հետեւեցան նախկին Մեծ-Եպարքոսները, նախարարները, և զինուորական ու քաղաքային բարձրաստիճան պաշտօնատարներ, համբուրելով Դահոյից Մեծ ժապաւէնը։ Ասոնց մեկնելէն ետք Դահոյից Սրահը մտաւ Շէյխ-իլ-Իսլամ էֆէնտին, իր եռին ունենալով կրօնական պաշտօնեաները և Իւլէմաները։ Շէյխ-իլ-Իսլամ էֆ.ն աղօթք մը արտասանեց և կրօնական պաշտօնատարներու շնորհաւորութիւններէն ետք, Վեհ. Սուլթանը պահ մը առանձնացաւ և յետոյ ընդունեց պալատականները։ Թիչ ետք Ն. Վեհափառութիւն նոյն հանդիսաւոր թափօրով վերադարձաւ Սըլտըզի Կայս. Պալատը։ Կայս. Թափօրին երթուղարձի ճամբուն վրայ զինուորներ բարեւի կեցած էին և անհամար ժողովուրդը օդը կը թնդացնէր «Բատիշահըմ չօք եաշա» խանդավառ աղաղակներով։

Պարսից Վեհ. Շահը և բոլոր Եւրոպական Վեհապետները շնորհաւորական հեռագիրներ ուղղեցին Վեհ. Սուլթանին։ Ն. Վեհափառութիւն փոխադարձ հեռագրով շնորհակալութիւն յայտնեց։

Շնորհաւորական հեռագիրներ ուղղեցին նաև Եգիպտոսի Խիվը, Մէքքէի Էմիրը, Գուլարիոյ իշխանը, կուսակալները, զօրաբանակներու հրամանատարները և Օսմ. դեսպանները։ Կայս. Պալատին Ա. քարտուղարութիւնը Վեհ. Սուլթանին գոհունակութիւնը հաղորդեց անոնց։

Հպատակ հասարակութեանց հոգեւոր պետերը, դեսպանատուներու Ա. թարգմանները, Օսմ. Պանքայի, Բրէտի Լիոնէի, Հանր. Պարտքի վարչութեան, Բէյտիի և Նրկաթուղիի ընկերութեանց Տնօրէնները Կայս. Պալատ երթալով, իրենց շնորհաւորութիւնները մատուցին։

Կայս. Իրատէի մը համաձայն ոչխարներ բաշխուեցան բոլոր զօրանոցներուն, Պոլսոյ մզկիթներուն, մէտրէսէներուն և թէքքէներուն։ Ոչխարներ ղրկուեցան նաեւ Հսմազդային Անկելանոցին պատսպարեալներուն համար։ Ողորմութիւններ բաժնուեցան աղքատներուն, Համիտիյէ մզկիթին և Բ. Դրան առջեւ, ինչպէս նաև Պէշիկթաշի և ուրիշ թաղերու մէջ։

Պայրամի առթիւ օսմ. և օտար պահականաւերը ինչպէս նաեւ նաւահանգիստ գտնուող առեւտրական նաւերը դրօշազարդուած էին։

Մեծ-Եպարքոսը, Շէյխ-իլ-Իսլամը և բոլոր նախարարները այսօր եւս կայս. Պալատ կ'երթան, իրենց շնորհաւորութիւնները մատուցանելու յոտս Կայս. Դահոյից։

ԴԱՏԱԿԱՆ ՊՈՇՏՈՆՆԵՐ.—Վեհարեկ ատեանին անդամ անուանուեցաւ Պոլսոյ վերաքննիչ ատեանին հուգուգի ճիւղին նախագահ Իսմաիլ Հագգը էֆ., որուն յաջորդեց դատական նախարարութեան հուգուգի գործերու Տնօրէն Իպրահիմ պէյ. անոր ալ յաջորդեց Բերայի նախնական դատարանին առաջին նախագահ Հաֆրզ Ալի Ռիզա էֆ.։ Բերայի նախնական դատարանին առաջին նախագահ անուանուեցաւ Պոլսոյ նախնական դատարանին հուգուգի երկրորդ ճիւղին նախագահ Իսմաիլ Սէրբաճէտտին պէյ, որուն յաջորդեց Սկիւտարի նախնական դատարանին պատժական ճիւղին նախագահ Ալի Ռիզա պէյ. անոր ալ յաջորդեց Բերայի նախնական դատարանին անդամ Հայատար պէյ։ Բերայի նախնական դատարանին անդամ անուանուեցաւ Պոլսոյ վերաքննիչ ատեանին օգնական անդամներէն Հաճի Իպրահիմ Խալիլ պէյ, որուն յաջորդեց վճռաբեկ ատեանին հուգուգի ճիւղին միւմէյիզներէն Շիւքրի պէյ։ Գոնեայի նահանգին վերաքննիչ ատեանին ընդհանուր դատախազ անուանուեցաւ Այդընի նահանգին վերաքննիչ ատեանին ընդհանուր դատախազ Բաղրպ պէյ, որուն յաջորդեց Պէյրութի նահանգին վերաքննիչ ատեանին ընդհանուր դատախազ Զիւհտի էֆ., անոր ալ յաջորդեց Պրուսայի նահանգին վերաքննիչ ատեանին ընդհանուր դատախազ Հիքմէթ պէյ։ Այս վերջինին յաջորդ կարգուեցաւ Սկիւտարի նախնական դատարանին ընդհանուր դատախազ Բէֆէթ պէյ։ Սկիւտարի նախնական դատարանին ընդհանուր դատախազ անուանուեցաւ Բերայի նախնական դատարանին հարցաքննիչ դատաւոր անդամ Իհսան պէյ, որուն յաջորդեց Պոլսոյ վերաքննիչ ատեանին եղեռնական ճիւղին առաջին քարտուղար Բիֆաթ պէյ։

Սէլանիկի մէջ արտասովոր դատարան մը հաստատուեցաւ, որուն նախագահ անուանուեցաւ Էմրիէի ու Սէլանիկի նահանգաց դատական քննիչներէն Խուլուսի էֆ., իսկ անդամ անուանուեցան Սէլանիկի կեդրոնական նախնական դատարանին ընդհ. դատախազի օգնական Մաշհար էֆ., Սէրէզի նախնական դատարանին պատժական ճիւղին նախագահ Շաքիր պէյ և Սէլանիկի վերաքննիչ ատեանին անդամներէն Տիմիթրի ու Էմմանուէլ Լարէվէ էֆէնտիները։

ՍԵՐՊԻԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԸ.— Պոլսոյ սերպիական դեսպան կարգուեցաւ Սերպիոյ Թագաւորին նախորդ անձնական քարտուղար Մ. Նատովիչ, փոխանակ Մ. Սիմիչի, որ Վիեննա փոխադրուած էր։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՆԻԱՍԵԿՈՒԹԻՒՆ. — 60 հոգի խղդուած.—Քօզլուէն կը հեռագրեն թէ Ֆրանս. նաւամիջոցներու ընկերութեան Կալաթա առագաստանաւը, որ 900 թօնս ածուխ բեռցած էր, Բարիզ նաւամիջոցը զայն Էրէյլի կը տանէր Զոնկուլտաքէն, երբ փոթորիկին սաստկութենէն չու

խլուեցաւ և ընկղմեցաւ Պապա հրուանդանին մօտ, իր բոլոր գոյքերովը։ Մէջը 60 հոգի կային ճամբորդ և նաւաստի որոնք ամէնքն ալ խեղդուեցան։ Միայն նաւաստի մը յաջողած է ցամաք ելլել Ըլբայի եզերքը վիրաւոր վիճակի մէջ։

Գասբր-Քաեայի առջեւ (Սեւ ծով) հելլենական Ակրէպոլիս շոգենաւը խրեցաւ։ Մարդիկը դժուարաւ ազատեցան։

Արշիպեղագոսի մէջ, Թէմպէքի բեռցած օսմ. առագաստանաւ մը տրեցաւ Քաշութի մօտ՝ մրրիկէն։ Ութը նաւաստիներէն չորսը խեղդուեցան։

Անգլիական Տիսօ շոգենաւը որ Օսեսայէն կուգար, Հարէմ-Իսկէլէսիի առջեւ խրեցաւ։

Աւստրիական Քէրեա և հելլենական Մաուի Վակիլանոս շոգենաւերը Պիրէոնի մօտերը իրարու զարնուեցան։ Աւստրիական շոգենաւը ծակեցաւ և միւսը ցռուկէն վնասուեցաւ, բայց երկուքն ալ կրցին ազատել իրենք զիրենք։

ՈՂՋ ՈՂՋ ԱՑՐԱՆ.—Բումէլի-Գուվաք, այգեպան Շաքիրի հիւղակէն հրդեհ ծագեցաւ առջի գիշեր, և չէնքին մէջ այրեցաւ նաեւ յիշեալին ծերունի մայրը։

ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ.—Եօթը ամիս բանտարկութեան դատապարտուեցաւ Խաչիկ որ քար նետելով Եանիի, անոր մահուանը պատճառ եղած էր։ Մէկ ոսկի տուգանքի՝ Պողոս Կուռնիկեան որ պասմաճի Միսաքը նախատած էր։ 50 ղրշ. տուգանքի՝ Էլէնի որ Հայկանոյշի ապրանքներուն վնասած էր։ Երկու ամիս բանտի և 380 ղրշ. վիրաբուժական ծախքերու հատուցման Բըլ-Պրունի բնակող Գաբրիէլ որ Կարապետը վիրաւորած էր, 20 օր գործէ դադրեցնել տալով անոր։ Ոսկի մը տուգանքի՝ Բերա բնակող հելլենացի Տիմիթրի որ արգիլուած բրտխս ծախած էր։

ՋԻՒՆԻ ՄՐՐԻԿԸ.—Վեհ. Սուլթանին կողմէ ձմրան առթիւ աղքատներուն շնորհուած 1000 ոսկիի գումարը Քաղաքապետութեան կողմէ ղրկուեցաւ Թաղապետական տասը շրջանակներուն որոնք սկսան ածուխ բաժնել կարօտներուն։ Հանգստեան թոչակի անտուկը, ձմրան խստութեան առթիւ նոր թոչակ մը վճարեց 100 ղրշ.էն վար ամսական առնողներուն։ Քաղաքապետութիւնն ալ կ'աշխատի մեղմել աղքատութիւնը։ Փուռերը հրաման ստացան աւելի հաց հանելու։ Թաղապետական պաշտօնեաներ ածխավաճառներու և փայտավաճառներու վրայ կը հսկեն որպէս զի գիները չբարձրացնեն և ժողովուրդը չչահագործեն։

Միշտ կը շարունակէ ձիւնը։ Երէկ ալ մինչեւ իրիկուն ձիւնեց ընդհատ ընդհատ։ Հիւսիսային հովը իր սաստկութիւնը մեղմացուցած է, ցուրտը աւելի թեթեւ է նախորդ օրերէն։ Գիշերը պատուական լուսին մը կար, բայց առտուն գորշ էր երկինքը։ Գիշերը ցուրտին ատիճանը 4 էր զերոյէն վար, երէկ առտու 2.4 իսկ կէս օրին զերոյէն 1 ատիճան վար։ Սակայն միշտ կ'սպասենայ ձիւնի խաւը որ տեղ տեղ մէկ կանգունի կը հասնի։ Վերին Վոսֆորի մէջ Բաչա Պաղչէի առջեւ ծովեզերքը մէկ թիզի չափ սառած է։ Տէրքոսի ջուրի խողովակները, տունի ջրհորները, պտղոտները և ջուրերը կը սառին։ Կ'ըսեն թէ Եէտի-Գուլէի և Հոճա-Մուսթաֆա Փաշայի կողմերն ալ դալեր երեւցեր են։ Թաշ-Քէօբրիւէն դէպի Պոլիս հանուած ոչխարները ձիւնի տակ մնացին և 9 հատը սառեցան։ Թրամուէյները տակաւին չին բանիր և անցուղարձը միշտ վտանգաւոր է և դժուարին։ Թաղապետական պաշտօնեաները երէկ, կեդրոն տեղեր ձիւները հաւաքել տուին փողոցներուն մէջտեղը, որպէս զի խոնջութիւնները դիւրութեամբ բացուին։ Կառախումբերն՝ալ դժուարաւ և անկանոն կ'երթեւեկեն։ Արեւելեան երկաթուղիի գիծին վրայ թէեւ շատ ձիւն չկայ, բայց Սիրքէճիի ու Քիւչիւք-Զէքմէճէի միջեւ ձիւնը առատ է, որով կառախումբերը զոյգ վայրաշարժով կ'երթեւեկեն։ Կայարաններու մէջ տաք ջուր կը լեցուին անիւներուն վրայ, սառերը հալեցնելու համար։ Եէտի-Գուլէէն Այ-Սթէֆանօս առջի օր միշտ երեք վայրաշարժ երթեւեկեցին և ձիւները մաքրեցին։ Անոնցմէ մի զանազան տեղերն ալ առատ ձիւն տեղացած է։ Էսկիշէհիրի մէջ ցուրտը զերոյէն 10 ատիճան վար է, Գոնիայի մէջ 12, Աֆիոն Գարահիսարի և Տարտանէլի մէջ 15, Բէօթահիոյ մէջ 16, Աքշէհիրի մէջ 17, Քարամանի մէջ 24 և Էրէյլիի մէջ 28 ատիճան միշտ զերոյէն վար։ Անատոլուի երկաթուղիին գիծը ձիւնով ծածկուած է։ Գոնիայի կայարանէն երեք խոշոր վայրաշարժեր ճամբայ հանուեր են՝ ձիւն մաքրելու յատուկ խոշոր վակոնով մը, կառախումբերուն ճամբայ բանալու համար։ սակայն Բունար Պաշրի ու Մէյտանի կայարաններուն մէջտեղը ձիւներուն մէջ մնացեր են։ ուրիշ վայրաշարժ մը ղրկուեր է անոնց մէջ գտնուող պաշտօնեաները ազատելու, սակայն այն ալ ճամբան մնացեր է։ Առաջին երեք վայրաշարժներու մեքենավարները, հնոցպանները և պաշտօնեաները ձիւնի բլուրներուն վրայէն անցեր և մեծամեծ դժուարութիւններով կրցեր են հասնիլ իրենց օգնութեան եկած վայրաշարժին մօտ։ այդ կերպով Գոնիա վերադարձեր են։ Թէեւ ձիւնը շատ է, բայց Աֆիոն Գարահիսարի ու Էսկիշէհիրի և Հայատար Փաշայի, Իսկի Շէհիրի ու Էնկիւրիի միջեւ կառախումբերը կ'երթեւեկեն։

Ամէնէն աւելի ծովային կեանքն է որ կը տուժէ։ Դեռ Սեւ ծովի և Մի-ջերկրականի համար շոգենաւերը ճամբայ չեն ելած, ոչ ալ եկած են հոնկից։ Շիրքէթի և Մախաուէլի շոգենաւերը հազարումէկ դժուարութիւններ կը կրեն։ Առատուն ուշ ճամբայ կ'ելլեն և իրիկուան երթեւեկները չեն կատարեր։ Ոսկեղջիւրի մէջ միայն երկու շոգենաւ բանեցաւ։ Կղզիի շոգենաւերը բնաւ չերթեւեկեցին։ Վոսֆորի մէջ առջի օր Շիրքէթի շոգենաւերը մրրիկի բռնուելով, սաստիկ դժուարութիւններու մատնուեցան։ Շիրքէթի 43 թիւը առջի օր ժամը 8ին, Եէնիքէօյի բացերը ինկաւ փարոսի տուպային վրայ որ ընկղմեցաւ, փարոսին երեք պաշտօնեաներուն և մէկ պահապանին հետ։ Շոգենաւը որ ծանրաղէս վնասուած էր, չի կրցաւ շարունակել իր ճամբան, և հոն ցամաքին մօտենալով ճամբորդները հանեց։ Դատարգիւղի Նաւամատոյցին առջեւ մաղունա մը շոգենաւին վրայ ինկաւ և ջախջախուելով ընկղմեցաւ։ Շոգենաւն ալ վնասուեցաւ։ Ոսկեղջիւրէն եկող մակուկավար մը, երբ կամուրջին տակէն կ'անցնէր, յանկարծ դադրեցաւ թիավարելէ։ Խեղճ մարդուն ձեռքերը սառած էին։ Ուրիշ մակուկավարներ փութացին և ազատեցին զայն։

Պոլիս, բարեխառն գօտիի տակ գտնուելով, այսքան խիստ ձմեռներ հաղուագէպ են։ Պատմութիւնը կ'ըսէ թէ 1030 թուականին, այսինքն՝ 300 տարի առաջ Վոսֆոր և Մարմարա սառեր են և ցամաքէն Սկիւտար երթալը կարելի է եղեր։ Եօթանասուն տարի ետքն ալ, Փեար.ի վերջերը, Ոսկեղջիւրը սառեր է և չատ խոշոր ձուկ մը ցամաք ինկեր ու մեռեր է։ Փորին մէջէն ինը հատ թրանուկ գտնուեր. փորոտիքը ամբողջ նաւակ մը լեցուցեր է։ 1888ին ալ սաստիկ էր ձմեռը և 1892ին ալ Ոսկեղջիւրը սառեցաւ։ Ասկէց 6-7 տարի առաջ ալ սաստիկ ձմեռ մը եղաւ Ծնունդին, երբ չուկան և խանութները գոց մնացին մէկ-երկու օր։

ԱՏԱԲԱՁԱՐ, կահագործներու, չուկան, աթոռագործ և կահագործ Մկրտիչ Ե. Սէվուլեան էֆ.ի գործատեղիին մէջ խնամքով և կատարեալ ուղղամտութիւնով կը պատրաստուին խանութներու և տուներու յատուկ աթոռ, գրասեղան, և կահագործական ամէն պիտոյք։ Իր գործատեղիէն ելած բոլոր կահերը և կազմածները իրենց առկունութեան և ճաշակաւոր ձեւին համար գնահատուած են արդէն։ Տեղացի յարգոյ հասարակութեան դիւրութեան համար չաբաթական և ամսական վճարումներով ալ կը պատրաստուին ամէն տեսակ պիտոյք։ Հոն դիմողները թէ՛ կահերու պատրաստութեան ձեւէն և թէ օրը օրէն յանձնելու մասին տեղի ունեցած ճշդութենէն գոհ կը մնան։ Դատառներէ եղած յանձնարարութիւնք ամենայն սիրով կ'ընդունուին։ 10—2

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ
BOURSE DE PARIS

24 Յունվ. 1906

Ֆրանսական 3%	94.75
Օսմանեան Միացեալ	96.75
Երկաթուղի	155.75
Պանք Օթթօման	696.—

ԽՍՐՏԵԱՇ ՄԱՋԸ

զոր սկսանք հրատարակել մեր չորեքշաբթի օրուան թուով՝ անօրինակ յաջողութիւն մը գտաւ մեր ընթերցողներէն, և պէտք էր որ ա՛նպէս ըլլար, քանի որ սովորական վէպերէ տարբեր՝ բոլորովին նոր ոճով մը խմբագրուած է։

Դիւրութիւն մը ընծայելու համար մեր վիպասէր ընթերցողներուն, պատրաստ ենք առաջին թիւէն հայթայթել

ԽՍՐՏԵԱՇ ՄԱՋԸ

զոր կրնան ստանալ խմբագրատունէս և լրագրավաճառներէն։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՎԻԵՆՆԱ 23 Յունվ.— Աւստրիոյ-Հունգարիոյ արտաքին գործոց Նախարարը, պատասխանելով Ֆրանսայի ու Սպանիոյ հաւաքական ծանուցագրին, յայտարարեց թէ պատրաստ է ոյժ տալ այդ տէրութեանց ձեռնարկներուն, Մարոքի մէջ ոստիկանութեան կազմակերպութեանը համար։

ԲԱՐԻԶ.— Զուիցերիոյ կառավարութիւնը սկզբմամբ որոշեց ընդունիլ Ալժէզիրասի Դեսպանախորհուրդին որոշումը՝ Մարոքի մէջ միջազգային ոստիկանութեան քննիչ մը անուանելու մասին։ Նաև որոշեց ճշդել այն երկիրը որ այդ քննիչը պիտի պաշտպանէ, վասն զի Զուիցերիա ինք չի կրնար ստանձնել այդ գործը։

ՎԻԵՆՆԱ.— Սաստիկ ցուրտ կը տիրէ թէ՛ հոս և թէ գաւառները, և մէկ քանի արկածներ պատահեցան։ Թրիէսդէի մէջ բուռն մրրիկ ծագեցաւ։ Այս առտու զերոյէն վար 21.8 ատիճան ցուրտ կար։ 1869էն ի վեր այսքան ցուրտ չէր եղած։ Մրրիկին պատճառաւ շատ վնասներ առաջ եկան և մէկ քանի հոգի զոհ գացին։ Նաւահանգստին ու քաղաքին մէջ աշխատութիւնները դադրեցան և թատրոններն ու դպրոցները փակուեցան։

ՊԵՐԼԻՆ.— Այս առտու ջերմաչափը զերոյէն վար 23 ցոյց կուտար։ Ամէն կողմերէն առնուած լուրեր կ'ըսեն թէ սառ կապած է չորս կողմը։ Ցուրտի պատճառաւ մարդիկ մեռան։

ԲԵԴԵՐՍԳՈՒՐԿ.— Սաստիկ ցուրտ կը տիրէ, զերոյէն 35 ատիճան վար ցուրտ կայ։ Օտեսայի նաւահանգիստը սառեցաւ։ Կայսրութեան ամէն կողմերէն լուր կը տրուի թէ բազմաթիւ մարդիկ մեռեր են ցուրտէն։ Շատ քաղաքներու մէջ դպրոցները փակուեցան։

ԲԱՐԻԶ.— Զմեռը յանկարծակի չափազանց խստացաւ։ Ջերմաչափը զերոյէն վար 14 ատիճան իջաւ։ Ցուրտին հետեւանքով մեռնողներ կան։

ՀՌՈՄ.— Սիցիլիոյ զանազան տեղերը երկրաշարժի ցնցումներ զգացուեցան։

ԲԱՐԻԶ.— Երեսփ. ժողովը քուէարկեց այն օրէնքն որով կը ընդունին եկեղեցական պաշտամանց համար նախապէս յայտարարութիւն ընելու պարտաւորութիւնը։

— Թանձրէթ կը հեռագրուի թէ կանոնաւոր զօրքեր այսօր սկսան գործել ըմբոստներուն դէմ։

— Ֆրանսայի եպիսկոպոսները կը կարծեն թէ Վատիկան հաշտութեան միջոց մը պիտի գտնէ նոր օրէնքին մէջ։ Ֆրանսայի կաթոլիկներու մեծագոյն մասը կը պարսաւէ Վատիկանի ծայրայեղ ընթացքը։

— Սակարանին մէջ այսօր օսմ. միացեալ պարտաթուղթերուն գինը 97.15ի բարձրացաւ։ Օսմ. Պանքային բաժնեթուղթերու գինը բարձրացաւ 695ի։ Կ'ըսուի թէ այդ հաստատութեան 1906ի շահերը թոյլ պիտի տան շահաբաժինը 20էն 22 ֆր. 50ի բարձրացնելու։

ՌԻՕ ՏԷ ԵԱՆԷՑՐՕ.— Հեղեղման անձրեւներ ողողեցին քաղաքը, և մեծ վնասներ առաջ բերին։

ԹՕՐԻՕ. — Ահռելի հրդեհ մը մոխիր դարձուց հաղորդակցութեանց և ճամբաներու նախարարութեան պաշտօնատունը։

— Ճարոն կը ջանայ շարժում մը առաջ բերել Սան Ֆրանչիսքոյներու արարքին դէմ, Սան Ֆրանչիսքոյի իշխանութիւնները մերժեցին ներս առնել 1200 ճարոնցի գործաւոր։

ԼԱ ՀԱՅԷ.— Ծովախաղացքը աւերեց Սիրիա քաղաքը (Սուսմագրա)։ 500 հոգի մեռան։

Վահրամ էֆ. Ասատուրեանի դուռ Մօրիս ձկան խուղի ազդը կարդալ Դ. երես

«ԱՆԶՈՒՄԻ...» ԵՐԵՍԽԱՏԻՆ ԹԵՐԹՕՆԸ — 3

ՊՐԵՍ — ԹԱՐԳՄԱՆԵՍ

Պ. ՍԱՒԷՍ — ՊԵՏՔԻՆ

Խարտեաշ Մաքը

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Նամակին քովիկը կնոջական ձեռնոց մը տեսաւ որ համակ էլիոթրոբ կը բուրէր, երիտասարդը ձեռնոցը առնելու փորձ մը ըրաւ, սակայն նոյն պահուն աչքը հօրը դիակին զարնուելով՝ սարսուռ մը զգաց, մոռցաւ ձեռնոցին գոյութիւնը և ծերունիին անչնչացեալ դիակին մօտենալով, սկսաւ անպագաբար անոր սառ կորած ձեռքերը համբուրել։ Զախ ձեռքը համբուրելու համար վեր առած միջոցին՝ կուրծքին մէջ մխուած դաշոյնի մը կոթը նշմարեց, կայծակի արագութեամբ դուրս քաշելով սարսափելից ակնարկ մը ուղղեց, հօրը սպանութեան միջոցը եղող այս գործիքը սարսափի մահարոյր արտայայտութիւն մը ունէր, վատ ոճրագործը անխղճաբար մինչեւ երախակալը ներս մխած էր անոր մահացուցիչ երկաթը, զոր որսորդներ միայն կը գործածեն զայն իրենց որսը անշնչացնելու համար։

Սպանիչ գործիքը որսորդի դաշոյն մըն էր։

Դաշոյնը դեռ երիտասարդին ձեռքն էր, երբ ոստիկանութեան տասնապետ մը սենեակին դուռը բանալով ներս մտաւ։

Ոստիկանին հետեւէն ներս մտան նաեւ սուսուր թուով հետաքրքիրներ, որոնք կէս ժամէ ի վեր տարօրինակ աղմուկներ լսելով՝ ահ ու սարսափի մատնուած էին։

Սենեակին մէջ ոստիկանին առջեւ պարզուած տեսարանը չատ սոսկալի էր. ծերունի հազարապետին անշնչացեալ դիակը արեան ճապաղիքներուն մէջ. դաշոյնը Սէրժի ձեռքը՝ հօրը դիակին մօտիկ վարանքոտ երեւոյթը՝ ստուգիւ կարծել կուտար ոստիկանին թէ ոճրագործը և զոհը տակաւին չէին բաժնուած իրարմէ։

Ոստիկանը իր պաշտօնին յատուկ չուտիկութիւնով մը, անմիջապէս վեցհարուածեանը քաշեց և Սէրժի ուղղելով զայն,

— Ձերբակալուա՛ծ էք, պարո՛ն, պոռաց։

Բ.

Սէրժի ձերբակալուելէն կէս ժամ ետքը Հռոմ փողոցին մէջ անագին բազմութիւն մը խռնուած էր, ամէնքն ալ գիտէին որ թիւ 66 տան յարկաբաժիններէն մէջտեղ ոճիր մը գործուած էր և ոճրագործը փախչելու ժամանակ չգտնելով, սպանութեան գործիքը ձեռքը եղած միջոցին իսկ ձերբակալուած էր թաղին ոստիկանին կողմէ։ Շատեր կ'ըսէին թէ ոճրագործը անմեղ զոհին մէկ հատիկ զաւակն էր, որ սիրածին հետ կարգուելուն մասին հօրը դիտողութեանց և արգելքներուն առջեւ խելայեղած անզգաստ էր դարձեր։

Բազմութիւնը երթալով կը շատնար ամէն ոք հետաքրքրութեամբ կ'սպասէր աւելի մանրամասն տեղեկութիւններ քաղելու համար այս արտառոց ոճրագործութեան վրայ։ Վարէն՝ ոճիրը գործուած սենեակին պատուհանները մատով ցոյց կուտային իրարու, ուրաղօտ լոյս մը կը պլպլար։ Բազմութեան մէջ ո՛չ մէկը տակաւին արտակարգ բան մը տեսած չէր, հետաքրքիր աչքեր չորս կողմը կը պրպտէին անցած դարձածը կարելի եղածին չափ լաւ տեսնելու և հաղնելու համար։ Ոմանք զարմանքով կը պատմէին իրարու թէ, ոճրագործը փսխանակ փախչելու սպասած էր ոստիկանին հասնելուն, թերեւս ատով ինքզինքը արդարացնելու և ոճիրը ուրիշ ձեռքէ մը գործուած ըլլալուն գաղափարը կազմել տալու համար։

Շատեր կ'ըսէին թէ, դեռ ոճիրին լուրը չի տարածուած սեւերով կին մը կայծակի արագութեամբ թիւ 66 տան սանդուխներէն վար իջնելով սկսած էր կողմնակի փ ղոյներէն խոյս տալ, սակայն ոստիկան մը կնոջ արտակարգ եռեւոյթէն և շտապումէն կասկածելով հետապնդած էր զայն, կնոջ քայլերը աւելի չուտիկ կը թուէին ըլլալ, որովհետեւ հակառակ ոստիկանին անոր հասնելու համար ըրած բուռն ճիգերուն անկարելի եղած էր շրջազգեստին քղանցքը ձեռք անցնել։

Ներկաներէն մին հաստատ շեշտով մը,

—Ըսածնիդ բնաւ կասկած չի վերցներ, ըսաւ խօսքը խմբովին խօսակցողներուն ուղղելով, մինթէ կարելի՞ է որ ասանկ խորհրդաւոր ոճիրներու մէջ կնոջ մատ չկենայ։ Ես խղճովս կը զգամ թէ անմեղ է երիտասարդը և անոր ձերբակալուելուն շարժառիթը մի միայն հօրը մարմնոյն քով գտնուած ըլլալն է։

Վերջապէս ամէն կողմէ տարօրինակ մեկնութիւններ կուտային ա՛յս և թէ համանման ոճիրներու վրայ, շատեր երդիմական և ծաղու չեշտերով կ'ըսէին իրարու թէ, Բարիզի ոստիկանները միշտ սխալած են բուն ոճրագործը ձերբակալելու ձեռնարկին մէջ։

Ժամու կէս ետքը Պուլվարի կողմէն կառք մը գալով, թիւ 66 տան դրանը առջեւ կանգ առաւ։

—Ապահովութեան պետն է կը փոփսային ամէն կողմէ հետաքրքիր բերաններ և ուշադրութեամբ այն կողմը կը նայէին կառքէն դուրս ելլելիք անձը տեսնելու համար։

Ամբոխին մէջէն ձայն մը։

—Ի՞նչ չո՛ւտ, պոռաց, քիչ մըն ալ ուշանալու էր։

Ասոր վրայ ներկայ բազմութեան մէջէն քրքիջի աղաղակ մը փրթաւ, որ արձագանգ տուաւ մինչեւ հեռակայ փողոցներուն։

Ապահովութեան պետը, հազիւ թէ մէկ երկու ամիս առաջ այս պաշտօնին բարձրացած ըլլալով իր պարտականութեանը կիրարկումին մէջ դեռ սկզբնական և անյաջող էր. իր անփութութիւնը պատճառ եղած էր վարկաբեկ ըլլալուն և այդ կողմերը տեղի ունեցած ստուգաթիւ ոճրագործութիւնները անոր թուլութեան և համբակութեանը կը վերագրուէին։

Թաղին ոստիկանապետը, այն օրը տեղի ունեցած ոճիրը և ոճրագործին ձերբակալման լուրը անմիջապէս հաղորդած ըլլալով, Ապահովութեան պետը այս յաջողութենէն գոհ՝ անձամբ մինչեւ ոճրին վայրը եկած էր, նախնական քննութեանց ձեռնարկելու համար։

(Շարունակելի)

ԳՐԱՏՈՒՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԷՍԿԻՓԵԱՆ
Կ. ՊՈԼԻՍ ԽՕՐԱՍԱՆՃԵԱՆ ԹԱՆ
Կեդրոն գիտական, վիպական, դպրոցական եւ մատենագրական ամէն տեսակ գրքերու
ԼԱՒԱԳՈՅՆ ՃԵՂՔ
ԸՆՏԻՐ ՏՊԱԳՐ. ՎԻՄԱԳԻՐ ՈՒ ՏՊԱԳԻՐ
Այցաքարտ, շրջաբերական, նամակագրութիւն, պատրաստ, վիպական, վիճակագրեց, բարեկիր, պատուանիշ, եւն. եւն.
Ցանկնգարարութեանց առաքում օրը օրին ու նոյնութեամբ
Գործառնութիւն միտ կանխիկ
ԳՐԱՏԱՆ ՀԱՍՑԷՆ
درسعادت خوراسخیان خانه کتبخانهٔ جدید
38—50


ՄԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԻՔ
մինչեւ որ չտեսնէք և չաստուգուիք թէ խնայ ամէն ասեղգիներ և թոյլ առաջարկներ պարանոցներ
"ՖՐԻԴՐԻԽ ՎԻԼՀԵԼՄ"
"Friedrich Wilhelm,,
ԱՆԱՆՈՒՆ, ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆ
ՀԱՄՏՈՂՈՒԱԾ ՊԵՐԼԻՆ, 1866ԻՆ
կը գտնէ ԳԵՐՄԱՆԻՈՅ ԿԱՅՍ. ԿԱ ԹԱՎԱՐՈՒԹԵԱՆ ուղղակի հոգ գրութեան տակ
Ապահովագրութիւն խոտ, բնակարանեան, ժողովրդական և սանդուկներ. եւ. եւ.
ՄԻՆՉԵՒ 1905 ԴԵԿՏ.Ի ՎԵՐՋԸ
ԿՆԵՐՈՒՆ Ծ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ
1,040,000,000 ՖՐ.
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՈՂՆԵՐՈՒ ՎՃԱՐՈՒՄԻ ԳՈՒՄԱՐ (կրկնակ)
82,969,055 ՖՐ.
ՊԱՏՇԱՌՆԵՐ ԳՐԱՄ
117,268,910 ՖՐ
ԴԱՆԶՈՒՄԻՆ ԱՊԱՀՈՎԱԳԻՆ ՄԻՆՉԵՒ 1905
25,403,875 ՖՐ.
2,015,988 հոգի ապահովագրուած են մինչեւ 1906 Յունուար 1
ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ դրամատուներն են
Օամ. Կայս. Պանքան
Բանքապանքը (Դերմ.Կայս.Պանք.)
Ս. Պլոմբարտէր գրասենեակը
ԱՐԵՒԵԼՔԻ ԸՆԴՀ. ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ
Ճ. Կ. ՃՕՆՍԸՆ ԵՒ ԸՆԿ.
J. G. Johnson & Cie
ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆՔԱՅԻՆ ԴԻՄԱՑ
Թանքապան խան, ԶԱԼԱԹԻԱ
Կ. ՊՕԼԻՍ
Առդիւնաւոր գործակալներ կը փնտրուին, առաջնակարգ յանձնարարագրեր ներկայացնելու պայմանով։

"ՕՄԷԿԱ,,
5 սէնթ իլիւն թէհանուած օլումսուշ այրաքը սաաթլար, գասրն վէ երքէք իլիւն էնվալ չէլիր։
Եէկնամէ տէրօ զիթօսը էրսա՝ սատէթսէ
ՕՐՕՉՏԻ-ՊԱՔ
48—50

ԶՈՒՏ ՄՕՐԻՆԱՅԻ ՁԿԱՆ ԻՒՂ
ՄՕՐԻՆԱՅԻ ՁՈՒՏ ՁԿԱՆ ԻՒՂ
Տկարակազմերուն, նիհարներուն ուռճացութեան և մանաւանդ հիւանդութեանէն նոր ապաքինողներու համար ամէնէն գերազանց դեղը Մորի ձկան իւղն է հարկ չկայ մեծաշուքիւ յայտարարութիւններու թէ Մորիւ ձկան իւղը՝ մարդկային մարմնոյն վրայ քրան իր բարերար ազդեցութեամբը ծանօթ է. բայց որովհետեւ ընդհանրապէս թարգմանուածները կը ծանրանին և անհոգմէ ապասուած արդիւնքը առաջ չի գար, այս անգամ ուղղակի նոր վերկերպէն մեծաքանակ բերել տուած է
ԾԱՆՕԹ ԴԵՂԱԳՈՐԾ
ՎԱՀՐԱՄ ԷՖ, ԱՍԱՏՈՒՐԵԱՆ
որ Պոլսոյ պաշտօնական առաջնակարգ քիմիագէտներէն և ուռուցիկ բժիշկներէն ալ քննուած՝ ամբարգոմ, գիւրամարս ըլլալը հաստատուած է։ Ի գիտութիւն յարգոյ հասարակութեան կը ծանուցանենք. որպէս զի փութայ օգտուիլ Մորիւ ձկան այս իւղէն։ Կը ծախսի փոքր ու մեծ քանակութեամբ Կէտիկ-Փաշա, Գալաթա-Եոգուր՝ ՎԱՀՐԱՄ ԷՖ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆԻ ԴԵՂԱՐԱՆԸ, որ ծանօթ է արդէն իր դեղերուն թարմութեամբ, դեղագիրներու ճշմարիտ պատրաստութեան մասին ցոյց տուած ուղղամտութեամբ և գիներու չափաւորութեամբը։
Հինգշաբթի օրերը կարող բժշկի մը կողմէ աղքատները անվճար կերպով կը դարմանուին։
ԳԻՇԵՐԱՑԻՆ ՍՊԱՍ — 8—10

Մ. ԵՒ Կ. ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ
ՎԱՃԱՌԱԿԱՆ — ԴԵՐՁԱԿ
ՎԱՅԵԼՈՒՕՂ ՀԱԳՈՒԻԼԸ ՕՐՈՒԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է — Մ. և Կ. Շահնազարեան եղբարք իրրեւ վաճառական—դերձակ ձմրան եղանակին առթիւ բալթօ, բարբարիւ, գաստիմ, բանթարոնի և ֆանթէզի ժիլէի համար անգլիական տոկուն կերպասներ բերել տուած ըլլալով, ճաշակաւոր ձեւով և մաքուր գործաւորութեամբ կարուած ամէն կարգի հագուստներով պատրաստ են գոհացնել ամէն իրենց դիմող յանախորդները։
Հոն դիմողները պիտի տեսնեն թէ պատրաստ հագուստի գինէն չնչին տարբերութեամբ իրենց կը պատրաստուի ճաշակաւոր դգեստներ որ ամէնէն դժուարահաճներն անգամ ո և է դիտողութիւն չպիտի կրնան ընել կարուձեւի մասին։ Ճշդապահութիւնը նշանաբան ըրած են, այնպէս որ խոստացուած ժամուն կը յանձնուին յանձնարարութիւնները։
Ամէն անոք որ իրենց դերձակներէն այս տեսակ դժուարութիւններ կրելով կը դիմեն պատրաստ զգեստի վաճառատունները, թող դիմեն Մեծ-Շուկայ, ժամագործներու մէջ, Զուլֆաճի Խանին տակ, թիւ 6—8, կեպապեղինաց դերձակ-վաճառատուն։ Փորձելու համար անգամ մը այցելել կը բաւէ։
Զգալաւոր գին։ փեսացուներու համար մասնաւոր զեղչ — 25—24

ՍԻՆԿԷՐ
ՀԱՅԹԱՑԹԻՂ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ
THE SINGER Manufacturing Cie.
Սինկէրի կարի մեքենաները՝ զուտ անգլ. պողպատէ չինուած ըլլալով, իրենց տոկունութեամբ այնքան գնահատուած են որ ներկայիս ամէն կողմ տարածուած են, և բոլոր ընտանիքներ, դերձակները տնօրէնները Սինկէրի մեքենայ ասած են գործածել։ Սինկէրի Ընկերութիւնը ցարդ 400է աւելի պատուոյ վկայական եւ չքնաղագոյն ստացած է բոլոր ցուցահանդէսներէն։
ՍԱՍՆԱՃԻՒՂԵՐ ԲՈՎԱՆԴԱԿ ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՄԱՐ
Ընկերութեան ընդհանուր կեդրոնատեղին է Բուրսա, Մեծ-Փողոց թիւ 34 կրկին՝ Սարգիս պէյ Տիզեանի տունը։
Կեղծերէն զգուշանալու համար վերի նշանին ուշադրութիւն ընելու է
ԲԵՐԱ (Շիտակ ճամբայ, Պօն-Մարշէի դիմաց թիւ 343 և 343 կրկին
(Շիտակ ճամբայ, Կալաթա Սերայի Լիսէին դիմաց։
ՂԱԼԱԹԻԱ (Սինկէր խան Թիւնէլին հետեւ։
(Թրամուէյի կայարանին դիմաց։
ՊՈԼԻՍ (Սուլթան Համամ թիւ 2։
(Սուլթան Պայազիտ թրամուէյի կայարանին դէմ թիւ 36։
ԱԿԻՒՏԱՐ (Զարչի Պոյու թիւ 140։ — 49—50

ԷԱ ՌԷՋԷՊՎԱ ՄԻՒԹԻՒԷԼ
ՏԷ Զ'ԷԹԱ Զ'ԻՆԻՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Ապահովագրութիւն եր՝ ամէնէն թոյլատու եւ ամէնէն նպաստաւոր կերպով
Վճարուած վնաս 360,000 Ֆրանկ
Տարեկան զանձում 95,000 »
Արեւելքի համար Տնօրէններն են
Տեարք՝ ՄԻՐԶԱՆ և ԹՕՓՈՒԶ
Պոլիս, Կալաթա, Իսայէթ խան, թիւ 64 կրկին 6
50—15

ՏԻԿԻՆ ԵՐ ԵՒ ՊԱՐՈՆՆԵՐ
ԵԹԷ Կ'ՈՒԶԷՔ ՍԺԱՆ ԵՒ ՍԻՐՈՒՆ
ՆՈՒԷՐՆԵՐ ԸՆԵԼ
ՄԻՇՏ ԴԻՄԵՑԷՔ
ՄԵՐ ՆՈՐԱՁԵՒՈՒԹԵԱՆՑ ՎԱՃԱՌԱՏՈՒՆՆԵՐԸ
ՂԱԼԱԹԻԱ ՄԵԾ ՄԻԼԼԷԹ
ԽԱՆ Ա. ՅԱՐԿ ԹԻԻ 16—22
ԳԻՆԵՐՈՒ ԱԺԵ ՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ԱՄԷՆԷՆ ԼԱՒԱԳՈՅՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆ Է
Տօնական օրերու առթիւ Տիկիններու, Օրիորդներու եւ Տղաներու համար լաւագոյն ճաշէրներ



ԲՐԷՄ ԲԷՐԹԷՎ
Գրէմ Բէրթէվի տեսակները։ Մանիւսակ, յասմիկ, տուտաւ, տանդրաստ։ կ'ամենեցնէ երեսի փոռիկ եւ կարմիր բիծերը. կը բժշկէ մորի նեղուածները, եւ կը պահպանէ մորքին փափկութիւնը։
ԴԻՆ 3 ԴՈԼԱՐԵԱՆ
Լիոնի, Բարիզի, Գոտոյի, Մարսիլիոյ, Շերպուրկի Առուեստասանութիւններն։ Ոսկի Միջազգային Արքունի Առուեստասանութիւնեն Ստացած Միջազգային գնահատուած
ԲՐԷՄ ԲԷՐԹԷՎ. — կը չինուի և կը ծախուի Ագսերայ Լոնէմ-Բէրթէվ դեղարանը. կը գտնուի նաեւ Պալչէ-Գարու Արզանեան-Խասապեան դեղի մթերանոցը, Եէնի-Ճամիի սանդուղներուն դէմ Մէհմէտ Բեազիմ էֆ.ի դեղի մթերանոցը։ Ապտիւրրահման Թէվֆիգ պէյի թօսքիլի վաճառատունը։ Սելանիկ Պօն Մարշէն, Իսկիւտար Կիւնէշ-Տօղտու վաճառատունը, Կալաթա Թիւնէլի դիմաց Բազար Մէթրօբոլիթէն, Բերայի մէջ Պօն Մարշէն, և տակաւին բոլոր թօսքիլի վաճառատուններուն և դեղարաններուն մէջ։
Մասնաճիւղ ի գաւառս, ի Պրուսա Մէհմէտ Շիւքրի, յԻզմիտ Հիւսէյին Ռիֆաթ պէյերուն դեղարանը, ի Սելանիկ Ապիավանիլ էֆ.ի դեղարանը, ի Նիկոմիդիա Պալուտեան եղբարց դեղարանը, յԱտրբազար Իսմայիլ Հաքգրէֆ.ի թօսքիլիի վաճառատունը։ — 30—10

ՄՈՍ
ՇՈՒՐԵՆԱՒԱՑԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Ճամբարդ և ապրանք փոխադրող չոգենաւեր
Ա. կարգի — Բ. կարգի
Ուէր — Նայագարա
Մինիս — Իրէնա
Բոփոս — Պուգիոս
Թէյպէր — Մաէրիս
Նարպոն — Ֆոյէլի
Նավարին — Ֆոսրոս
Թիպա
Առաջին կարգի չոգենաւերը չատ հանգստաւէտ են. Նաւուն մէկուեղն ընդարձակ սենեակներ ունին երեկոյեան ճամբորդներու համար տեսարան ունին։
Երկրորդ կարգի չոգենաւերն ալ ամենամեծագոյն թաւալ ճամբորդներ կ'առնեն, բաց տեսչուհի չունին։ սդրն. Կ. Պոլսէ Լիվերբուլ Ա. կարգի գինն է 15
» » Բ. » » » 11
Կը խնդրուի վաճառականներէն որ փոխադրութեան և Ղալաթիոյ մաքսն հանելու համար իրենց հրամանագիրը առն չոգենաւէն ժամանումէն 24 ժամ առաջ։
Ամերիկայի և Եւրոպայի նաւահանգիստները տանելու համար ապրանքներ կ'ընդունուին։
Դիմել առ Ճ. Վ. Ուիթոլ և Ընկ. Գործակալք
Ուիթոլ խան Պահճէ գաղու. Պոլիս
ՃԷՄՍ ՄՈՍ ԸՆԿ.
35 50 31 Ճէյմս Սարիս Լիվերբուլ.

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԹՕՍՔԻԼԻԹԻ
Թանգարան, Ամերիկա, Գերմանիա
Կեդրոնատեղի՝ Նիւյորք, Եւ ճիւղ
խան, թիւ 19։
Մասնաճիւղ՝ Զալաթիա, Եիրմիսէ
գայտրում, Իզմիս Օթել, թիւ 47։
Այս վաճառատունը, որ 20 տարիէ ի վեր կ'զբաղի բանարկի գիրքերի ապրանքով, ամէն տեսակ գրքեր կը հայթայթէ ամենայն արագութեամբ։
Մեր գրքերը կարելի է ստանալ մեր գրասենեակներէն։
Մեր գրքերուն գինը պարտադրեալ է։
Մեր գրքերու չափաւորութեանը համար։
Իրաւասուցիչ մէկ գրասենեակ մը Եգիպտոս։
Մեր գրքերուն ցանկը ուղարկուելիք է։
Մեր գրքերուն ցանկը ուղարկուելիք է։
Մեր գրքերուն ցանկը ուղարկուելիք է